Ն 1091 — 1889 ՅՈՒՆՎԱՐ 5 ԲԷՆԱՇԽԷՆՊԻՀ — 1306 ՃԷՄԱԶԻ ԻՎ ԷՎՎԷԼ 15 — ՊԷՏԻՆՃԻ ՄԷՆԷ

20 ԲԱՐՄ.

ՃԷՐԻՏԷԻ ՇԱՐԳԻՅԷ

20 ԲԱՐՄ.

ԱՊՕՆԷ ԳԻՆՔԱԼԱՐԸ

	12 ԱՄԻՍ	6 ԱՄԻՍ	3 ԱՄԻՍ
ՍԹԱՄՊՈՒԼ	140 ՂՐ.	70 ՂՐ.	40 ՂՐ.
ԹԱՇՐԱ	200 »	100 »	

Մէջիտիէ 20 ղրուշտան

ՊՕԼԻՍԻ ԵՎ ՄԻԼԻՏԷ ՔԻՒՃԱՐԻՅԷ ՍԱՐԱՅԻՅԷ ՎԷ ԻԼՄԻՐՒ

ԵՒ ՄԻՆՉԵՎ ԿԱՅԱՍԱՆ

ԳԻՆԸ ՏԵՂԻՆ ԱՌԱՆՁԻՆ

Հայ, Զնդի վէ հինգ ասր [illegible] դրշ. 8
Դունդիւ սահիպէ 11է 10ք. հա. » 3
Մէվատտը նամիսյա տպիր ալէնտրէ մէճմանէն գապուլ օլունմադ վէ սէրբ օլունմայան էվրաղ իտտէ օլունմայա. ճադ տրը։

Ղազէթանէտէ, Սիրամ գալասը Գալաթա Եալի ճատտէսինտէ նումէրօ 20 Ճիվդէլիկեան մատբասասընտա տրը։ Թէֆիֆէի մէվատտա հագգընտա կազէթանէն սահիպ վէ մէսուլ Ցիգրան Ճիվդէլիկեան մութրաճաաթ օլունա։

ԿԻՒՆԼԻՒՔ ՀԱՎԱՏԻՍ

ՊՈՒԼԿԱՐԻՍԹԱՆ

Տիւն չէհրիմիզէ փիւրուտ իտէն պիր թէլէկրաֆա կէօրէ, Պուլկարիսթան հիւքիւմէթի՝ մէմալիքը Շարանէտէն Պուլկարիսթան վէ Շարգի Ռումէլիէ կիւռէն եօլճըլարա չիմտիյէ գաատր վերիլէն եօլ թէգքէրէլերինի թանրմագտան իսթինքեաֆ իմմէքտէ, վէ Պուլկարիսթանա կիռէէք եօլճըլարրն՝ մէմալիքը էհնէպիլէտէն կիռէն եօլճուլար միսիլու մունթազամ բասաբօրթր համիլ օլմալարընը թալէպ իմմէքտէ իմիշ. հաթթա էվվէլքի կիւն էվրօբա գաթարըյա կիռէն եօլճըլարտան պազըլարը՝ տիւն Շարգի Ռումէլի հուտուտրտան կէլիրէք իստէ օլընմըշլար տրը։

* *

Տախիլիէ նազրը Միւնիր վէ Թիճարէթ նազրը Զիհնի բայալար հազարաթը իլէ Պուլկար գաբու քէթխիւտան Մ. Վուլգովիչտէն միւրէքքէպ օլարագ էվվէլքի կիւն Պազր Ալիտէ պիր գօմիսիօն իճթիմա իտուպ, Շարգ շըմէնտրքէրլէրի իլէ Պուլկար շըմէնտրքէրլէրինի պիր լէշմէ սթասիօնընդն ներէտէ ինչու օրընճագը մատտէսի հագգընտա միզագքէրաթ ճէրէյան իմմիշ տիր։ Ինչա իճթիմատա մէսէլէյէ պիր գարար վերիլմէմիշ օլմալը, գօմիսիօն՝ եագընտա պիր տահա ագաբ իճթիմա իտէճէք տիր։

* *

Տէրսաատէթ Պուլկար գաբու քէթխիւտարը գանչէլերի Մ. Գարակէօզօֆ իսթիֆա իմմիշ օլմալը, եէրինէ մէգքիւր քէթխիւտարը թէրճէմանը Մ. Միխայլօֆ, վէ մէգքիւր թէրճէմանը մէմուրիյէթինէ տահի էշրէֆ օղլու Խալիս էֆէնտի թային օրընմըշ տրը։ Խալիս էֆէնտի՝ Զբրան խանէտանը միւթէպէրսիսէն պիրինէ մէնսուպ օլուպ, Մէքթէպը հուգուգը Շահանէտէն նէշէթ իմմիշ տիր։ Մուսթաֆէյ՝ Պուլկար հիւքիւմէթի թարաֆընտան մէքթէպը մէգքիւրէ վազ օրընմըշտրը։

* *

Սօֆիատան իշար օրընտրընա կէօրէ, Պուլկար Սինոդ մէճլիսինին պայրճա ազայարընտան Վարնա, Թրրնօվա վէ Վրաճա բիսգօբոսլարը՝ կէշէն ճումաա կէճէսի թահթ էլ հրիզ Սօֆիատան քէնտի Ռիլէրինէ կէօնտէրիլմիշլեր տիր։

ՀԱՑՏԱՐ ԲԱՇԱ—ԻԶՄԻՏ ԽԱԹԹԸ

Ֆրանսրդ միւթահհիւլէրինտէն Մ. Կիւրէլէնին՝ հայտար Բաչա խաթթը իլէ, խաթթը մէգքիւրը Մ. Գաուլլայա թէսլիմի թարիխի օրան կէշէն ճումաա կիւնիւնտէն պիր այ սօնրա Տայլ պանգասը թարաֆընտան հիւքիւմէթը Սէնիյէ թէէտիրէ օրընաճագ 6 միլեօն ֆրանգը թահթը հաճզէ (սէքէսթրօ) ալտրընա տպիր զուհուր իտէն հավատս տօղրու տէյիլ տիր։

Իզմիտ խաթթընը էօթէ թարաֆը իլէ պէրի թարաֆընտա իճրա իմտիկի ամէլիյաթտան տօղայր 60000 լիրա թալէպ իմմէքտէ օրան Մ. Կիւրէլէն՝ ֆիլվագը մէհաքիմը Օսմանիյէտտէն քէնտի լէհինտէ պիր իրամ ախդ իմմիշ վէ Իճրա մէմուրիյէթի տահի հաճզրն իճրասընը էմր էյլէսիշ իսթ տէ, Մ. Դաուլլա՝ ատէթա պիր տէլալ կիպի Տայլ պանգասը հիսապընա իճրաի հարէքէթ իմտիկնի, վէ խաթթը մէգքիւրընը սահիպը իսթիյազը քէնտիսի օրմատրընը, վէ պու եօլտա պիր միւթալէպէյէ ճէվապ վերմէք իչուն սէլահիյէթի հայիզ պուլընմատրընը պէյան իմմիշ օղլա, հաճզրն իճրասը իչուն իգթիզա իտէն մուամէլաթը բէսմիյէ՝ տիւնէ գատար Ալէքսանիա գօնսօլոսխանէսինճէ իճրա օրընմամշ տրը։ Պինաէն ալէյհ հիշ պիր շէյէ եարամայաճագ պիր հաճզ իչուն 60 լիրա մէսարիֆը հաճզ թէէտիրէսի պէյհուտէ տիր։

Ամսթէրտամտան յունվար 13 թարիխիլէ շէքիլէն պիր թէլէկրաֆա կէօրէ, Հօլանտա գրալը Իւշիւնճի կիլեօմ՝ ճան իւսթիւնտէ տիր։ Գրալրն վէֆաթընտա քէրիմսի բրէնսէս Վիլհէլմինին մագամը հիւքիւմէթէ կէչմէսինէ պիր կէօնա մուխալէֆէթ իլգա իտիլմէմէք իչիւն հիւքիւմէթճէ ինգթիլգա իտէն թէտաատիր իմթիխազ օրընմըշ տիր։

——

Բարիզտէն իշար օրընտրընա կէօրէ, Մ. տր Լէսէբս վէ Բանամա գանալը շիրքէթինին մէճլիսը իտարէսի ազատր իլէ Բարիզ Պանգասը պէյնինտէ ագա վէ իմգա օրընան 60 միլեօն ֆր. լրգ իսթիդրազ թահվիլաթը գարիպէն նէշը օրընճագ տրը։

ՏԱԽԻԼԻՅԷ

Պազր Ալի հուգուգ միւշավիրէրինտէն Կէօշէր էֆ. հազրէթէրինին Պէրլինտէն ավտէթինէ գատար ուժուրը մէմուրէսի՝ պիրատերի օրլուպ Տուլունը Ուսմանիյէ մէճլիսը իտարէսի ազատրընան պուլանն Կէօշէր էֆ. թարաֆընտան իրֆա իտիլէճէք տիր։

—Հիւքիւմէթը Սէնիյէ իլէ Պարօն Հիրշին հաքէտիրի պէյնինտէ միւնազունֆիհ գալան Պարօն Հիրշ հիսապաֆէրընն 6 նօգթասը հագգընտա 5ինճի հաքէմ Մ. Նէնէյսին քէնտի էֆքէքարը մախսուսէսինի պէյան իմմէսի խուսուսընա կէչէն բազար էրթէսի կիւնիւ իրատէի Սէնիյէ սուտուր իմմէքրէ, քէյֆիյէթ՝ Պէրլին սէֆարէթը Սէնիյէսինէ իչար Դէլընմըշ տրը։

—Մէնրէօրիւն պէյանընա կէօրէ, Ինկիլթէրա սէֆիրինին թէրիֆի մուճիսինճէ, Պարօն հիշ հիսապաթը՝ Նը թէսվիյէսինտէն հուսուլէ կէլէճէք մէպալիղտէն 59000 լիրա Օսմանինին Խազինէի Մալիյէտէն ալաճագլարը օրան պագը Ինկիլիզ թէպասընա իճթասը գարարկիր օրմըշ տրը։

—Մէքթեաթիպը Բիւշտիյէ բրօկլամլարընն թաատիրի իլէ պէրապէր սուրէթիր թէտրիսինին թայինի զմնընտա Մէքարիֆ նէզարէթինտէ Մէքթէպը Միլքիյէ միւտիրի Ապտիւլրահման Շերէֆ էֆէնտի հազրէթլերինին բիրասէթի թահրիրտա պիր գօմիսիօնը մախսուս թէշէքքիւլ իմմիշ տիր։

Մէքթեաթիպը Բիւշտիյէ գայտ օրընճագ իւզրէ շիմտիյէ գատար բէք չօգ Խրիսթիյան չօճուղը միւրաճաաթ իմտիրէրինտէն, մէքթեաթը մէգքիւրէ բրօկլամլարընա Խրիսթիյան չօճուգլարը իչիւն էօյլէտիլմէսի լազըմ կէլէն տերսլերին տահի իլավէ գէլընճագը իշլեսիմիշ տիր։

—Մահքէմէի ճինայէթ՝ տիւնքի իճթիմարտա, Պէյօղլուտա Տօլապտէրէսինտէ պիր Ռումըն խանէսինէ ղունտագ պըրագմըշ օլան Կուրճի Խալիլ նամ շախս իլէ, 10 եաչընտա պալտրգընը պիքքինի իզալէ իմմիշ օլան Գասըմ բաչա սաքինէրինտէն հիւսէյին նամ՝ քիմէյի 3էր սէնէ քիւրէք ճէզասընա հիւքմ իմմիշտիր։

ԹԷԼԷԳՐԱՖ

Պէրլին 16 յունվար

Բէյլիշթակ մէճլիսինէ մուխալիֆ ֆրգայա մէնսուպ պէզը մէպուսան՝ իրասը նուրթգ իլէ բրէնս Պիզմարգը՝ միսթէմիքեաթ բօլիմիդասընը մուախէզէ իտէրէք, պունըն պէյհուտէ սերկիւզշթէրէք միւնճէրը օլաճաղընը պէյան էյլէմիշլեր տիր։

Բրէնս Պիզմարգ՝ ճէվապընտա, մէպուսանը մուամիլէյհիմին իչպութամը ու հարէքէթի վաթանբէրվերիկէ մուղայիր օլտրընը պէյան իմմիշ տիր։

ԳՐԷՏԻ ԼԻՕՆԷ

Գրէտի Լիօնէ պանգասընըն Գալաթա վէ Սթամպօլ իտալէխանէլերի յունվարը 6/18ինճի եարընքի ճումաա կիւնիւ գարալը օլաճաղլար տրը։

ԱԶԳԱՅԻՆ

ԻՀՍԱՆԸ ՇԱՀԱՆԷ

Ավաթրֆը ճէլիլէի հազրէթը Բատիշահէն օլմագ իւզրէ, Երլպաշը վէ Ս. Ծունդ միւնասէպէթիլէ թէսվիրէի իհթիյաճաթ զրմնընտա պու քէբրէ Բաթրիգխանէյէ պին լիրաի Օսմանի իհսան վէ ինայէթ պուրբրմշ օլտրը՝ տիւն Բաթրիգ Ամեն. Տ. Խորէն Սրբազան հազրէթլերինէ իշար ու թէպշիր պուրբրմշը իշլեսիմիշ տիր։

——

Երլպաշը միւնասէպէթիլէ Սատբազամ հազրէթլերի վէ վիւքէլայի ֆիխամ հազարաթընտան պազրլարը թարաֆընտան Բաթրիգ Ամեն. Տ. Խորէն Սրբազան հազրէթլերինէ «գարթ տր վիգիթ»լեր իրսալ պուրբուլմուշ տրը։

Քէգամխարճիյէ միւսթէշարը Տատեան Յարութիւն բաչա իլէ Բօսֆա վէ Թէլէկրաֆ նազրը հասան Ալի էֆ. հազարաթը թարաֆընտան Բաթրիգը միւշարէյէյհ հազրէթլերինէ Երլպաշը միւնասէպէթիլէ «գարթ տր վիգիթ» իրսալ օլնընը կկան, Ինկիլթէրա սէֆարէթի պաշ թէրճէմանը Սրբ Սանտրսն տահի Բաթրիգխանէյէ ազիմէթլէ Երլպաշը սէֆիր թարաֆընտան Բաթրիգ Սրբազան հազրէթլերինէ թէպրիք իմմիշ տիր։

——

Մաէլմէճնունէյ իչիթտիկիմզէ կէօրէ, միւթեպէրանը սարբաֆանտէն Փափազեան Նշան էֆ. միւէվվիֆա Մանավեան Տիգրան էֆ.նին զէվճէսիյէ ալթը նէֆէր էօքսիզ էվլառարը իչիւն հիւնքեարպէյէնտեան Գամիկ էֆ. մարիֆէթիլէ պիր ատէա Օսմանը ալթունը իհսան ու իանէ իմմիշ տիր։

Քէզալիք Կեդրոնական Վարժարան միտրրի Մինաս Զերազ էֆէնտի տահի այնը մագսէտէ պիր մեճիտիյէ իմա էյլէմիշ օլմաղա, տահա սարբ զէվաթը համիյէթմէնտանընն լուսֆէն վէ մուամիլէյհիմ էօքսիզլեր իլէ տուլ գատրնա մէրհամէթէն իանէի մէգքիւրէյէ իշլեթրաքա միսարլաթ իտէճէքլերինի գավիէն մէմուլ էյլերիզ։

Ու միւնասէպէթլէ, իանէի մէգքիւրէ թէշէպպիսինտէն տօղայր Բաթրիգ Ամեն. Տ. Խորէն Սրբազան հազրէթլերինին Ուսուսիա Խորհուրդ նամընա Ս. Փրկիչ խասթախանէսի միւհթէրէմ հոգաբարձութիւնընա իրսալ իմտիկի թէշէքքիւրնամէյի պէր վէճճը ալի այնէն նէշը իտէրիզ։

Ազնուաչուք Ատենապետ էֆէնտի Պատուարժան հոգաբարձութեան Ազգ. Ս. Փրկչեան հիւանդանոցի,

Ազգ. կեդր. Վարչութեան Ուսումնական Խորհուրդն երէկ ընդմէր նախագահութեամբ գումարեալ նստին մէջ տեղեկանալով որ Ազգ. հիւանդանոցի ընդհանուր համարակալ Թնկրեան Մեծ. Գրիգոր էֆ.ի առաջնորդութեամբ հանդանակութիւն մը բացուած է ի նպաստ ազգային բազմաստեայ արդիւնաւոր ուսուցիչ ողբացեալ Տիգրան Մանավեանի այրւոյն և վեց որբոց, գոհունակութեան արժանի գտաւ միշեալ էֆ.ի սոյն մարդասիրական ձեռնարկն և որոշեց իւր ջերմ շնորհակալիքն մատուցանել պատ. հոգաբարձութեանդ որ իւր հանրաժանօթ վեհ ազգասիրութեամբն բարեհաճած է քաջալերել յիշեալ ժրաջան պաշտօնեան նախաշաւիղ լինելով սոյն հանգանակութեան մէջ։

Օրհնելով զՁեզ և Ձեր համայն պարագայքն, կը յանձնարարեմք Ուսումնական Խորհրդոյ գոհունակութիւնն արտայայտել յիշեալ Թնկրեան էֆ.ի հանդերձ մեր օրհնութեամբ։

Մնամք աղօթարար

Պարտք. Կ. Պէրոյ

ԽՈՐԷՆ ԱՐՔԵՊԻՍԿՈՊՈՍ

31 Դեկտ. 1888

Սէֆէրեան սատատէթու Նշան վէ Հմայեակ էֆէնտիներ հազարաթընը բէտէրի Սէֆէրեան Ճանիկ էֆ. տիւն Գասբքէօրիւնտէ վագը խանէսինտէ վէֆաթ իտուպ, ճէնազէսի գարիյէի մէկքիւրէ քիլիսէսինէ նազլ իտիլմիշ օլմաղա, ճէնազէ ալայը եարընն սաաթ 7ռէ քիլիսէի մէգքիւրսէ իճրա օրընճագ տրը։

Միւթէվէֆիյէ Օրիորդ Սրբուհի Զբրաճեանընն կէրէք ճէնազէ ալայընտա հազրը պուլնան վէ կէրէք բէսմը թաազիյէթի իճրա իտէն զէվաթը միւթէպէրէյէ Զբրաճեան, Գաբրաճեան վէ Փափազեան խանէտանալարը թարաֆընտան կազէթամըզ վասէթսըզլա պէյանը թէշէքքիւր օրընը։

ՊԻՐ ՃԷՎԱՊ

Ճէրէյէ Շէբէյնին բազար էրթէսի կիւնքի նիսսէսինտէ, թարաֆը աճիզանէմտէն նէշը օրընան «պիր սէնէլիք սիլի ահվալիմիզ» սերլէվհալը մէգալէյի մուասէզէ իմմէք մագսէտիյէ Մանդէ Էֆէնտիրն տիւնքի նիսսէսինտէ 2½ սիւթիւն եազը եազըլմըշ օլտրը կէօրիւրմիշ տիր։

«Ճէրէյէ, պու բազար էրթէսի կիւնքիւ նիսսէսինտէ պիր երլպաշը պէնտի էմ էրդ եազըբրդ սոն սաաթրլարընա չէօյլէ սէօյլէմէյէ թաապիրաթը հատտա նաշինասանէսի իլէ պայամիշ օլարընընան, ճէվապէն պիր գաչ սէօզ սէօյլէմէկէ մէճպուրիյէթ հասրլ օրմուշ տրը։

Ճէրէյէ Շէբէյէ միսթագիլ պիր կազէթա տրը։ իսթէտիկլին եագապիլիր։ պունտան տօղայր անճագ կազէթանընն սահիպը իսթիյազը մէսուլ տրը։ ֆագաթ պու ֆէվգուլատէ ալթընտաքի իմգանընն սահիպի տէ միւթագիլ պիր մուհարրիր տիր։ վէ տիւնեատա հիշ քիմսէ եօգ տրը քի, քէնտիսինէ—վիճտան վէ գանսաաթը ալէյհինտէ—պիր քէլիմէ պիլէ եազտրընագ իգթիհատրընը հաիզ օլսուն։

Մանդէ Էֆէնտինա եազընան մէգալէ մուէթագա գէյլասը նէֆսանէն վէ եախսա կէչէնտէ մէգքիւր կազէթատա եազըլտրը կկան կազէթա սահիպի իսթիյազընընն անճագ գահվէճի ուսթալընը, վէ մուհարրիրլիկնն տէ գահվէճի թապիրիկի կկան պիր չէյ ատտա իտիլմէսինտէն իլերի կէմիշ օլմալը տրը։

Կազէթա մուհարրիրլիկնն իքի ճիհէթի վարտը։ պունտատան պիրի պաչգա պիր զաթն մէսուլիյէթի թահթընտա նէշը օրընճագ պիր մէգալէյի գալէմէ ալմագ տրը։ պունտա մուհարրիր՝ մէսուլիյէթի տէրէօհտէ իտէն զաթն ֆիքրինէ թէրճէմանընդ իմմիշ, եախսա քէնտի իգթիտարընը քիրալա վէրմիշ օլուր։ պու եօլտա մէգալէյէ եազընդ եազմամագ հէր մուհարրիրին ըէյ վէ մուվաֆագաթընա մէնութ տրը։ տիկէր ճիհէթ իսէ, պիր մուհարրիրին քէնտի էյզ վէ դուլէյնի թահթընտա մէգալէյէ եազմատր քի, կազէթաճընընն էհէմմիյէթինի պիլէն պիր զաթ՝ պու եօլտա մէգալէյէտէ քէնտի վիճտանընտան պաչգա հիշ քիմսէտէն էմր գապուլ իմմէզ։

Պու պէնտին մուհարրիրի էրմէնի միլլէթինին իւչ գրսմլարը միանընտա միւնասէպաթը պիրատերանէնին մուհաֆագասընը 1879 սէնէսինտէն պէրու թավսիյէ էյլէմիշ տիր։ սահիպը իմանընն սէնէի մէգքիւրէտէ էրմէնի լիսանընյա նէշը իմմիշ օլտրը պիր բիսալէ օգունուր իսէ, պու մուհարրիրը ահիպին՝ մէնֆաաթընն սէվգընա կէօրէ — կէօմէկ տէյին՝ շիր կիպի— ֆիքր տէյիմէք տէնաէթինի իրթիքեաթ իտէնէրտէն օլմատրը անլաշըլը։

Պիր մուհարրիր քէնտի ֆիքրինի իսթէտիկի կազէթատա պէյան իտէպիլիր։ հաթթա պիր կազէթատա՝ պաչգա պաչգա զաթլարընը իմգասը ալթընտա եէքտիկէրինէ մուղայիր պիր գաչ ֆիքր տէ պէյան իտիլմիշ օլապիլիր։ կազէթա՝ քեաղրտ տիմէք տիր։ քեաղրտան մէգհէպի եօգ տրը։ հէր մուհարրիր անճագ քէնտի պէյան իթտիկի ֆիքրէրէն տօղայր մէսուլ տրը, վէ նամուսը մուհարրիրլերին ֆիչի պիր զէման «ռիշվաթ» Պունու պիթթապի կազէթաճընը ալէմինտէ սոպա պօրուլարընն իսթիհնտէքի բէրվանէ կկալի ներէտէն քեար կէօրիւնիր իսէ օրայա տէօնէնլեր անլայամազլար։

Պու գատարընն պէյանընտան սոնրա իրավէթէն չունը պէյան իտէրիմ քի,

Էվվէլա, Մուշ վագասը ատի պիր ճինայէթ տիր։

Սանիէն, Կոնգակ մէսէլէսինին մէսուլիյէթի անճագ պիր իքի քիշիյէ աիտ տիր։

Սալիսէն, Միլլէթին ագասը միւխթէլիֆէսի արաարընտա հասրլ իտիլէն նիֆագ՝ միլլէթին մէնաֆիի ուժուրմիսինէ մուղայիր տիր։

Պու մատտէլէր հագգընտա Մանդէ Էֆէնտիրտա եազընան մուախէզաթ սէրբաա եանլըշ մուհաքէմէտէն իպարէթ տիր։—իյնապ իթտիկի հարտէ միւպահասա պու էսաս իւզէրինէ տէվամ իտէպիլիր։

«Հաղարէթ» հիչ պիր շէյի խպաթ իթմէյիպ, անճագ եազան ատամընն թէրպիյէսինին տէրէճէսինի կէօսթէրէճէկլինտէն, Մանդէնին մէգալէսինտէքի հաքարէթէ ճէվապ վերիլմէմէսի թապիի տիր։

ՏԻՐԱՆ Գ. ՔԷԼԷԿԵԱՆ

Պէյօղլու
5/17 յունվար 1889

Ճէրէյէ Շէբէյէ

Ուրթանամտրգտան սօնրա ինսան կիւլ կկպի կէչինիր։ Իշթէ Մանդէ Էֆէնտիր կազէթասը՝ ալէմը մաթպուաթտա պու գապիտէն պիր վարագբարէ տիր։ Պու կազէթա՝ սալը կիւնքի նիսսէսինտէ տէ կէօյա ալէյհիմիզտէ պիր մէգալէ նէշը իտէրէք, միւթասը իւզրէ պիր թագրմ սաֆ սաֆա վէ թիւրէհաթ սէրտիլէ պիզ միւտահիւնլիք վէ միւբալիլիք ալֆ իմմիշ տիր։ Շիմտի պու միւտահիւնլիք միւբալիլիք էվսաֆը մէգմուսէսի պիզտէ՞ մի տիր, եօգսա քէնտիսինտէ՞ մի տիր, թէտգիգ իտէլիմ։

Ա.— Պունտան 8—10 սէնէ ադտէմ Անատօլուտա պիր գահվէը շէհրիտ զուհուր իտուպ, օրատա գահվէդէտէ օլան միլլէթտաչլարըմզը շու ֆէթէը միւտահիչէնին բէնչէի զուլմ ու շիտտէթինտէն գուրթարմագ մագսատր ինսանլիէթքարանէսիլլէ միլլէթճէ պիր Սովկոց Ցանճնախումբ թէշէքքիւլ իմմիշ, վէ զէվաթը միւթէպէրէ վէ միւհթերէմէտէն միւրէթթէպ օյան պու Ցանճնախումբ՝ տէրեօհտէ իմտիկի վազիֆէյի թէմամըյա իչիա իտէրէք ասարը միւթէատիտէ իպրազ իլէ, սայէի ինայէթվայէի հազրէթը Բատիշահիտէ գահվէչտէկեանա խանէլէր եէթիշտիրտիքտէն վէ անլէրի բէնչէի էճէլտէն գուրթարտըգտան սօնրա, երնէ պէօյլէ պիր աֆէթէ գարշը իհթիյաճէն ֆաղլա ագչէ իլէ պիր խան ալմըշ վէ մուհասէպէսինի կիւզէլճէ վերիպ միլլէթէ պիր մէգտար տա մէպալղ թերք էյլէմիշ վէ պէօյլէճէ միլլէթին թէշէքքիւրաթը ուժուրմիսինէ մաղհար օլմուշ օլտրղընտան, պիզ տախի պէօյլէ պիր հէյէթը միւհթերէմէնին ասար վէ մուամէլաթը հասէնի միւթէատիտէսինի պիհագգընն մէտհ ու սէնա իթմիշիզ տիր։

Բ.—Պէյօղլու հարիգը քէպիրինին թէվզիի իանէ հիսապը մէսէլէսինտէ պիզ երնէ ագլը ուէլմէ իթթիպաէն, Մանդէ Էֆէնտիրն չըգարարզը կիւրիւլթիւ վէ զիյլ ու գալէ էհէմմիյէթ վերմէյէրէք. շայիաթը վագրանին ապ ու էսաս օլմատրընը իտտաա իթմիշ օլտրղընմըզ տէրքեար օլուպ, պու իտտաամընը տօղրուլըղը՝ Միլլէթ մէճլիսը ուժուրմիսինին տահա շու սօն իճթիհատրընտան պիրինտէ տախի թաստիգ օլունմըշ տրը։

Գ.—Քէզալիք Գալաթա քիլիսէսի թաղային Ցանճնախումբընն մուամէլաթը վագբասը ալէյհինտէ պիր թագրմ՝ չէյլէր սէօյլէնիպ, էղճիւմէթ գօմիսիօնը մէգքիւր ազասրնտան Բարաղամեան Տիգրան էֆ. բարմագլա կէօսթէրիլմիշ, վէ պունըն վէ թէքմիլ հէյէթին սուի խաթիմալաթտա պուլունտրը տէրմիյան իտիլմիշ իսէ տէ, ասարը մէշհուտէսի պու միւտահիյաթրն տահի վահի օլտրընը իսպաթ իթմիշ, վէ իչթէ եէնէ պիզիմ իլթիզամ իթտիկիմիզ տավա քէսպը մուգաֆֆէրիլէթ էյլէմիշտիր։

Դ.— Քէզալիք Մնակեան վասիյէթնամէսի մէսէլէսի վէ տահա պունրն կկպի նիչէ միլլի մէսէլէլերտէ պիզիմ իլթիզամ իթտիկիմիզ թաքաք քէսպը գալէպէ իտուպ, միլլէթին բէտմի վէ զարը բէտմի հէյէթլերի թարաֆընտան տախի օլ սուբէթլէ թէլգագը վէ թաստիգ օլընմըշ օլտրը հարտէ, Մանդէ՝ պու մէսէլէլերին քեաֆֆէսինտէ եէտիկի սիլլէի ճէրհ ու թէզգիլլէրէ բաղմէն, միւթատ օյան հարֆէնտաղլըգ վէ զէպանտիրագլըրը կէ պիր թագրմ սաֆսաֆա վէ իթիրազաթը վահիյէ տէրճ ու նէշրինտէն պիր ան կէրի տուրմատրը կկպի, պալատէ թաատատ իթտիկիմիզ իշլերտէ ֆէտտաքարանէ վէ ճանսիբարանէ իդիֆա խրատմէթ վէ վազիֆէ իտէն զէվաթ վէ սաիր միւթէպերան վէ միւթէհայիրգանը միլլէթի քէնտինճէ ուլտրրմըզ, օլտրը պիր թագրը հագիրէ «մենծ աղալար» թէսմիյէ իտէրէք, մուամիլէյհիմի պունտան ագտէմ հէր վէսիլէ վէ հէր ֆրսաթտա թէգիրիֆ վէ թահգիր էյլէր իքէն, չիմտի պու պապատէ «պապանճու

Զաքարիայի» օլարագ, անլէրի ասա վէ գաթան գալէ ալմատրը բուրվարճըրգ, միւրայիլիք, միւտահիւնլիք վէ ճիզվիթիլիք տէյի՞ մի տիր։ Աճապա պիր հիքմէթ վէ միւճիզաթ մը վուգու պուլմուշ տրը, եօգսա պիր վագթի «մենծ աղալար» չիմտի «պզտիկ աղալա՞ր» մը օրմուշլար տրը։

Իշթէ Մանդէնին «հայսիյէթի» պունտան իպարէթ օլուպ, պիր վագթ կէօյա տօղրը՝ իմիզամ իլէ, զիքր օրընան մէսէլէլերտէն տօղայր պաղրլարընը գանտրրրպ 8—10 սէնէ միւթէատտիէն պրոգրամ մասքէսինի կիլինկպ բարալարընը ալտրդտան սօնրա, չիմտի արթրդ հէր քէսի ալտտաճագ եուգիւս սուրաթը գալմատրղընը կէօրտիւքտէ, «պիզ էթթրընաղզ» տիյէրէք գուլրրգ սալլարզ տիլինի քէնտիյէ չէքմիշ տիր ամմա, միւտահիւնլիք վէ միւբալիլիք սրքաթլարընը տա քէնտիսի թագը՞ն. մամը՞ մը տր։ պու սրքաթլարը պաչգասընա ալֆ իմմէյէ տահա նէ՞ եուգիւս սուրաթը վար տրը։

Շիմտիլիք պու սիլլէ տէ քէնտիսինէ էլվերիր։ էկէր էլվերմէզ իսէ, թօրլամըշ օլտրղըմզը նիսսէսէրէրինին ֆրգրալարընը պագը էյլէնճէ մագամընտա պիրէր պիրէր նէշը իտէլիմ։

ԹԷԱԹՐՕ

Ցունվարը 7նճի կէլէճէք ճումաա երթէսի ագշամը սաաթ 3տէ Պէյօղլունտա Թէրէ պաշընտա վագը Պէլէտիյէ պաղչէսի թէաթրօսընտա Ուռիէլ Ագօսթա նամ 5 բէրտէտէն միւբէթթէպ թէաթրօ օյունը իճրա օլընարագ, մէգքիւր օյունտա ագթէօրը մէշհուր Ադամեան Պետրոս էֆէնտի տախի իճրաի լուպիյաթ իտէճէք տիր։

ԱՌ ԸՆԹԵՐՑՈՂՍ.— Պարկեշտութիւնն և կարողութիւնն պատուաւորապէս երաշխաւորելի երիտասարդ մը՝ կը փափաքի այցելութեամբ դասախօսել տանց մէջ դիւրամատչելի պայմանաւ։

Այն ծնողք, որք պէտք ունին իրենց բնակարաններու մէջ այցելու դասախօսի մը, կը հրաւիրուին ի խմբագրատուն Ճէրէյէ Շէբէյէի՝ պայմաններու մասին բանակցելու համար։

1889

ԵԷՆԻ ՊԻՐ ՍԷՆԷ

ԲՕԼԻԹԻԳԱ ՆՕԳԹԱԻ ՆԱՂԱՐԸՆՏԱՆ ՊԱՂԸ ՄԻԻԹԱԼԱԹ

—1—

Բօլիթիգա մուհարբիրլերի էքսերիա ֆալճբլրղա վէ պագրճբլրղա միւշապիհ պիր վազիֆէ իֆա խէրլէր։—պու վազիֆէ կէլէճէք մուգուաթ հագրշնտա պէյանը միւթալէա էյլէմէք—թապիրը ախբրլէ—կէլէճէք մուգուաթը «քէսթիրմէք» տիր։

Պիր մուհարբիր կէլէճէք մուգուաթը նասը՞լ քէսթիրիր։—թբպգը «պագրճբլար» կիպի։ եանի պագրճը նասը՞լ քէնթիսինէ միւրաճաաթ իտէն ատամն սինինէ, հալինէ, սէօղլէրինէ, թավը ու հարէքէթինէ պագարագ, «միւհիմէլ օլան» մուգուաթը սէօղլէր իսէ, էօղլէ տէ պիր բօլիթիգա մուհարբիրի՝ ահվալը մէվճուտէյի, անլէրին եէքտիկլէրի իլէ օլան միւնասէպէթինի, տէվլէթլէրին թէմսիլլաթը նազարը տիգգաթա ալարագ, իսթիգպալէ ախա օլան իհթիմալաթը քէչի իսթէյէ չալշբը։ պագրճբնը՝ քէնտինէ բէհկէր օլմագ իւզրէ՝ քէնտի չախսի թէճրիպէյլէրի վար տը։ բօլիթիգա մուհարբիրինն տէ բէհկէրլէրի մանթըգ վէ թարիխ տիր։ հէր քէս պիլիր քի՝ բօլիթիգատա — ահվալը ֆէվգէլատէի ղալրը մէմուլէ միւսթէսնա օլմագ շարթըյլա—«պու կիւն» «տիւնիւն, վէ «պու սէնէ» «կէչէն սէնէյնին նէթիճէսի տիր։ պինանէ ալէյ՝ հազրը էյիճէ թէտգիգ իտէն պիր զաթ՝ իսթիգպալի այնի այնինէ օլմասա պիլէ, հագիզաթա եագրն պիր սուրէթտէ քէչի իտէպիլիր։ Պու մէգալէտէ սէրտ օլընճագ միւթալէաթ՝ հալը հազրը մանթըգէն վէ ագէն հասը էյլէմէսի լազմ կէլէն նէթայիճ էսասընա միւսթէնէտ տիր։

1889 սէնէսի զարֆընտա պաշլըճա ճալիպը նազարը տիգգաթ օլաճագ չէյ՝ Ֆրանսա ահվալի տիր։ զիրա 1889 սէնէսինտէ Ֆրանսատա ինթիսապաթը ումումիյէ իճրա օլընարագ եէնի պիր Մէճլիսը մէպուսան մէվգրի իգթիտարա կէլէճէկի կիպի, Բարիզ Սէրկիի Ումումիսի տէ պու սէնէ զարֆընտա քիւշատ օլընճագ տը։ վէ հէնուզ խաթըրլարտա օլմագ կէրէք տիր քի, Մաճառիսթան պաշ վէքիլի Մ. Թիցա պու սէրկիտէ տէվլէթլէրին պայրագլարը, վէ սէնաաթքարանին մալի էճիլիյնտէ պուլընմամասը իհթիմալինի սէրտ էյլէմիշ իսի։

Էվրօբատա բէք չօգ ատամլար վար տը քի, բօլիթիգանին չիմտիքի գարարսըզ հալինին նօգթաի հալինի Բարիզտէ կէօրիւյօրլար։ եանի պունլարըն զանընճա՝ ինթիսապաթը ումումիյէ ժէնէրալ Պուլանժէյէ միւսաիտ պիր նէթիճէ հասըլ իտէր, վէ եախօտ Բարիզ Սէրկիի Ումումիսի էնանասընտա Ֆրանսանին տախիլի ահվալի քէսպը վէխամէթ էյլէր իսէ, պու հալ էվրօբատա մուալլագ պիր հալտէ պրագրըմը՝ օլան հիսապլարին թէսվիյէսի իչիւն պիր մուհարէպէ զուհուրինէ սէպէպիյէթ վէրէպիլէճէք տիր։

Պու հիսապ՝ «նէթիճէ» նօգթաի նազարընտան գրսմէն տօղրու օլա պիլէ, «սէպէպ» նօգթաի նազարընտան եանլըշ տը։ էվվէլա 1889 ինթիսապաթը Ումումիյէսի էնանասընտա, ժէնէրալ Պուլանժէնին թարֆտարանը՝ էքսէրիյէթ թէչքիլ իտէպիլէճէքլէրինէ քիմսէ քէֆալէթ իտէմէզ։ Պու կիւն ժէնէրալ Պուլանժէ Բարիզտէ վէ վիլայաթտա այագ թագրմը իլէ խօշնուտըղլարին նամզէտի տիր։ տիւնեատա հիչ պիր եէրտէ այագ թագրմը էքսէրիյէթ թէչքիլ իտէմէզ, վէ վագրա ինթիսապ նօգթաի նազարընտան պիր չէօքճինին տէ պիր պանքէրտէրէճէսինտէ հագգը—եանի թբպգը պանքէր կիպի պիր գուրասը— վար իսէ տէ, չուրասը ինքեար օլընամազ քի, պէօյլէ մուհֆաղա օլընճագ հիչ պիր մէնֆաաթը օլմայան այագ թագրմը թարֆընտան սէվիլէն պիր ատամ՝՝ ամը վագթտա միւք վէ իչ սահիպի օլան վէ պինանէն ալէյհ գուրա վէրսիկի սրրատա հասը օլաճագ նէթիճէյի տէ տիւշիւնմէք մէճպուրիյէթինտէ պուլընան էքսէրիյէթ թարաֆընտան տա նամզէտ իտիլէմէզ։ Պունըն իչիւն տիր քի, ժէնէրալ Պուլանժէնին «քէնտի նամընա» օլարագ մէվճուտ օլան թարաֆտարանընն մըգտարը էհէմմիյէթսիզ տիր։ վէ պու կիւն Պուլանժէ մէսէլէսինի էնտիչէ իլէ թէլագրը իտէնէրի տիւչարը խէվֆ իտէն չէյ տէ մուամիլէյհին ասըլ քէնտի թարաֆտարանընն քէսրէթի տէյիլ տիր։

Ֆագաթ ժէնէրալ Պուլանժէնին եանընտա Օրլեան վէ Պոնարթէ թարաֆտարանը վար տը քի, Պուլանժէնին քէսպը նուֆուզ էյլէմէսինի քէնտիլէրինէ միւսաիտ պիր ալէթ ատտ իտէրէք, անընլա ագտը իսթիֆագ իտիյօրլար։ վէ ինթիսապաթտա՝ գրալրդ վէ իմբէրաթօրլրդ թարաֆտարանընն բէյի տէ օսիյահ աթը ժէնէրալտա վէրիյէճէկինի չիմտիտէն անլաթը,յօրլար։ Իշթէ Պուլանժէ մէսէլէսինտէն գօրդանլարը ասըլ տիչարը էնտիչէ իտէն չէյ պու իսթիֆագ տը։ ֆագաթ չուրասընը տիչիւնմէյի տիր քի, հէր ինթիսապն պիր էվվէլի օլտրը կիպի, պիր տէ սօնրասը վար տը։ վէ էկէր գրալրդ վէ իմբէրաթօրլրդ թարաֆտարանընն իսթիֆագը սայէսինտէ եարն ժէնէրալ Պուլանժէյէ միւսաիտ պիր էքսէրիյէթ թէշէքքիլ իսթէ, մումկինէյհին պու էքսէրիյէթտէն իսթիֆատէյէ թէշպիւս էյդէմէսինին էրթէսի կիւնիւ, քէնտիսինին էն պէօյիւք տիչմէնլէրի գրալրդ վէ իմբէրաթօրլրդ թարաֆտարանը օլաճագլար տը։

Պուլանժէ ֆըրգասընն չիմտիքի թէչքիլաթը՝ պիր գաչ քիշինին եէքտիկլէրինի ատտաթագ իմիտիյլէ խըրսըզլրդ իսթիմէլէրինէ պէնզէր։ խըրսըզլրդտա մուվաֆֆագ օլընճայա գատտար պունլար պիրպիրինէ մուավէնէթ իտէրլէր։ ֆագաթ սրրա՝ մալը մէսրուգը թագսիսէ կէլինճէ, խըրսըզլար արասընտա գավկա զուհուր իսէճէկինէ շիպգէ եօգ տը։ զիրա պունլարտան հէր պիրի «պիթիւն իսթիֆատէ պանա, սիզէ հիչ պիր չէյ եօգ» տէմէք իսթէյէճէք տիր։

Ֆագաթ տէյէլիմ քի, ժէնէրալ Պուլանժէ էքսէրիյէթ թէչքիլ իսթսին, վէ պունըն իսթիֆատէսի՝՝տէ պիզզաթ բէնտիսինէ ախտ դ ասըն։ պու հալին նէթիճէսի մութլագա մուհարեպէտէ գարար գըլաճագը զանընտա պուլընմագ երնէ տօղրու օլամազ։ բօլիթիգա իշլէրինէ հէնուզ եէնի գարըշտըրը զէման հէր կիւն ախզը ինթիգամտան պահս իթմիշ օլան ժէնէրալ Պուլանժէ շիմտի Էվրօբատա պիր Իսթիֆագը Միսէլէս մէվճուտ օլտրընը, վէ Ֆրանսա թարաֆընտան թէճավուզի պիր մուհարեպէ ատէթա ճիննէթ տիմէք օլաճաղընը անլամըշ տը։ վէ չայանը տիզգաթ տը քի, շիմտի մուամիլէյհին էն պէօյիւք զայրէթի՝ քէնտիսինի սուլհբէրվէր կէօսթէրմէք, վէ ինթիսապաթ էնանասընտա բէգայէթի տախիլի իշլէրէ հասը էյլէսէք մագսատնէ մաաթուֆ պուլընըյօր։

Սէրկիի Ումումի էնանասընտա գարբշրգրլրգլար զուհուրի իհթիմալինէ կէլինճէ, պու իհթիմալ տա շիմտիլիք զայիֆ տիր։ պու կիւնքի կիւն 1889 Սէրկիի Ումումիսինէ Ֆրանսա տախիլինտէ քիմսէ պիր ֆըրգա մէսէլէսի հիւքմինտէ պագմայրպ, հէր քէս չէրէֆը միլլի մէսէլէսի հիւքմինտէ թէչագգը իտէյօր։ վէ Մ. Թիցանը նութգը իւզէրինէ 1889 սէնէսի սէրկիսի՝ Ֆրանսրզլար իչիւն պիթիւն պիթիւն հայսիյէթը միլլի յէյէ ախտ պիր մէսէլէ հիւքմինի ալմըշ տը։ մէվգրի իգթիտարտա պուլընան զաֆ հէր քիմ օլուր իսէ օլսուն, պու նազիֆ նօգթայա տագունըրմամասընա իթինա իթմէք իլէ վաղիֆէսի օլաճագ տը։ վէ պունըն իչիւն տը քի, Մ. Թիցանը 1888 սէնէսինին իլէ նըֆընտա կէօսթէրտիկի իհթիմալ՝ 1889 սէնէսի հագդընտա իճրա իտիլէպիյէճէք քէչիյաթ միյանընտա էն ուֆագ մէկրը՝ յը թուրար։

—Պու միւթալէաթը սէրտ իթմէք տէն մագսատիմիզ չունը անլաթմագ տը քի, պիզիմ զանընմիզա կէօրէ, 1889 սէնէսի զարֆընտա Ֆրանսրզլարը քիչատ իտէճէքլէրի Սէրկիի Ումումի՝ քէնտիլէրինին միչքիլաթը խարճիյէտէն իճթինապ էյդէմէլէրինի իսմ իլզամ իտեր։ վէ ինթիսապաթը ումումիյէնին նէթիճէսի հէր նէ օլուր իսէ օլսուն, պունըն՝ Ֆրանսանին հուտուտլարը խարիճինա՝ թէէսիր կէօսթէրմէմէսինէ հէր քէս չալըշաճագ տը։ պինանէալէյհ Ֆրանսա թարաֆընտան թէճավուզի պիր մուհարեպէ ատտաթագ իմիտիյլէ միհթիմէսի տէյիլ տիր։ Ֆրանսա թարաֆընտան տիվէլը սարէյէ թէհտտա ատտ օլընճագ ահվալ սուտուրինէ կէլինճէ, պու տա միհթիմէլ տէյիլ տիր, զիրա տախիլի միւչքիլաթ վէ Սէրկիի Ումումի իլէ իչթիղալ իտէն Ֆրանսրզ միլլէթի՝ պաչգալարընը թէհտտա իթմէնին սրրասը օլմատըղընը անլայաճագտը։

Պինանէալէյհ գավիյէն իւմտա իտիլէպիլիր քի, Ֆրանսա՝ 1889 սէնէսի զարֆընտա քէնտի տախիլի միչքիլաթըյլա մէշղուլ օլաճագ, վէ պէքլի պու միչքիլաթ պիր ազ տահա թէզգիւտ իտէճէք իսէ տէ, հէր նէ օլուր իսէ օլսուն, խարիճէն մուհաֆաղա ասայիշէ չալըշըլաճագ տը։ պու բօլիթիգայը պիզզաթ Ֆրանսանին ահվալը տախիյէսի իսթիլզամ իտեր, վէ ահվալը տախիլի յէնին կէօսթէրտիկի պու լիւգումը՝ ժէնէրալ Պուլանժէ պիլլ թագտիր իթմէքտէ օլմասընա նազարէն, պու նօգթաի նազարտան պէօյիւք պիր թէհլիքէ եօգ տը։

Շիմտի տիկէր պիր իհթիմալը թէտգիգ իթմէք մէճպուրիյէթինտէ պուլընըյօրը։

Աճապա Ֆրանսանին ահվալը տախիլիյէսի պէհսանէ վէ եախօտ սէպէպ ատտ օլընարագ, խարիճէնէն թէճավուզ վէ եախօտ միւտախէլէ վուգու պուլա՞մազ մը։ եախօտ Ֆրանսանին թէտաֆիվ պիր մուհարէպէ էխթիյար էյլէմէկէ մէճպուր օլմասը միւհթէմիլ տէյի՞ մի տիր։

Պու սիվալա ճէվապէն պիզ պիր սիվալ իյրատընա մէճպուր օլուրըզ քի, օ տա «պո՞ւնը քի՞մ իտէճէք» սէօզլէրինտէն իպարէթ տիր։ էկէր Ինթիթիֆագը Միսէլլէս իտէճէք իսէ, պու իթթիֆագ պէօյլէ պիր մէսէլէ իթթիխազ իթտիկի կիւն շիմտիքի սրֆաթընը խարիճինէ չըգմըշ օլուր։ զիրա Ինթիֆագը Միսէլլէս թէտաֆիի պիր իթթիֆագ տը։ վէ թէտաֆիի օլան պիր իթթիֆագն հիչ պիր զէման պէօյլէ պիր մուհարէպէյէ գըյամ իթմէմէսի լազմ կէլիր։ եօգ էկէր քէնտի հիսապնա օլարագ եաբընը Ալէմանիա իտէճէք իսէ, էվվէլա տէվէթը միաչրէլէյհանին միթթիֆիգլէրի իլէ օլան միւնասէպաթը, սանիէն պիզ զաթ քէնտի մէնաֆիի պունա մանի տիր։ 1870 մուհտրպէսինտէն սօնրա, Ֆրանսանին եէնիտէն քէսպը գուվվէթ իթմէյէ պաչլամասը իւզէրինէ, Ալէմանիատա Ֆրանսա իլէ եէնի պիր մուհարէպէ սահտ զուհուրիլէ Ֆրանսըզլարը պիթիւն պիթիւն եէղիմէսի արզուսընա պուլընանլար պուլընմըշ օլսա պիլէ, շիմտի պու արզուը պէպէյէնլէր բէք ազ տը։ շիմտի Ֆրանսա 1870 սէնէսինէն տահա գուվվէթլի տիր։ Ալէմանիա իսէ քէնտի արզու իթտիկի վէ «թապիի հուտուտ» թէսմիյէ էյլէտիկի հուտուտը էլինէ կէչիրմիշ տիր։ Ալէմանիանին էն պէօյիւք մէնֆաաթը՝ հալը հազրը մուհաֆաղա իթմէք վէ գուվվէթլէնտիրմէք նօգթասընտա տը։ էկէր պու արատա մուգուաթըն իլճաաթը իլէ Ֆրանսանին պիր տահա մաղլուպ օլաճաղը պիր մուհարէպէ զուհուր իտէր իսէ, Ալէմանիար պունտան տօլայը մէմնունն օլուրլար։ ֆագաթ քէնտի պաչլարընտա Ֆրանսայը եէնիտէն մաղլուպ իթմէք իւզրէ պիր մուհարէպէյէ գըյամ էյլէմէկէ հիչ պիր լիւզումլէրի եօգ տը։ վէ պու սէպէպէ մէպնի տիր քի, բրէնս տը Պիզմարգգ «պէն չախսէն սուլհ թարաֆտարըյը» տէտիքճէ, Ֆրանսըզլար պիլէ պունա իթիմատ իտիյօրլար։

Շիմտի կէլէլիմ Ալէմանիանին բօլիթիգասընա,

Իմբէրաթօր Պիրինճի Կիյէօմին վէֆաթընտան էվվէլ էօրլէ պիր զանն վար իտի քի, հաչմէթլու Իքինճի Կիյեօմ հազրէթլէրի՝ մէվգրի հիւքմէթ գուուտ իտէր իսէ, Ալէմանիա իմբէրաթօրլրգ թաճընը եէնի ֆիւթուհաթլար իլէ պիր գաթ տահա չէրէֆլէնտիրմէք իսթէյէճէք տիր։ Պու զանընտա պուլընանլար շիմտի իթիրաֆա մէճպուր տըրլար քի, Իքինճի Կիյեօմ հազրէթլէրի եալընրգ ասքէր պիր հիւքիւմտար օլմայրպ, «տիրլօմաթ» պիր հիւքիւմտար տը։ միչարէլէյհ հազրէթլէրի՝ պիր թարաֆտան օրտուսընը իսթիթվալը նէվգրսընա չալըշտրը սրրատա, տիկէր թարաֆտան տա բօլիթիգանին կէօսթէրտիկի լիւզումը նազարը տիգգաթտան պրագմայօր, վէ Ալէմանիա բօլիթիգասը բրէնս տը Պիզմարգին աչմըշ օլտրը չըզրտա տէվամ իտիյօր։ պու հալտէ բէք ազ իհթիմալ վար տը քի, Ալէմանիանին մէսէլէքի՝ զուհուրը հարպա սէպէպ օլսուն։

Պունտան պաչգա տիգգաթ իտիմէլի տիր քի, միչարէլէյհ իմբէրաթօր հազրէթլէրի՝ սէնէնին իլգ նյուֆընտա հէմշիրէսինի էվվէնտիրմէք, վէ էվրօբանին ճէնուպ գըսմընը զիյարէթ իմմէք կիպի չէյլեր իլէ իչթիղալ էյլէյէճէք տիր։ վէ քիմսէ միհթիմէլ կէօրէմէդ քի, տիյինէլրուն պահս իտիլտիկի սրրատա, մուհարէպէ թասավվուրը մէյտանա գօնուլսուն։

Շիմտի պու հալէ տիգգաթ իտիլսին։ Ֆրանսատա Սէրկիի Ումումի, Ալէմանիատա իմբէրաթօրին հէմշիրէսինին տիւրինի, վէ—մուհարէպէ զուհուրի թագտիրինտէ Ֆրանսայա մուավէնէթ իտէճէք օլան — Ռուսիատա իմբէրաթօրին պիրատէրի կրանտուգ Բօլին իգտիվաճը իլէ վէլիհահ բրէնս Նիգօլա իչիւն տէ պիր զէվճէ արանմագտա օլմասը սէնէնին իլգ գըսմը իչիւն ասայիշի թէէմին իտիյօրլար։ վէ Ալսմրիա իմբէրաթօրընն՝ քէրիմէսի բրէնսէս Վալէրիի, վէ Իմալիա գրալրընն տա վէլիհահտ բրէնս տը Նարօլիի էվվէնտիրմէք զայրէթինտէ օլմալարը տա պանա ինզիմամ իտիյօր։ Վէ անտէն սօնրա, պու գատար խալրը իչլէր արասընտա էկէր մուհարեպէ թէհլիքէսի պաչ կէօսթէրէպիլիր իսէ, էմին օլմալը տը քի, մութլագա ֆէվգէլատէ վէ ֆէվգէլմէմուլ վուգուաթ գարտարընտան օլաճագ տը։

Ֆագաթ մէգալէմիզի իթմամ իթմէք իչիւն Ռուսիա իլէ Աւսթրիա, վէ Իթալիա իլէ Ֆրանսա արասընտաքի միւնասէպան իլէ սաիր հիւքիւմաթը ահվալինի տէ թէտգիգ իթմէք լազմ կէլիր քի, պունը տա պէնտիսիպլին իքինճի գրսմընա թէբք իտիյօրը։

ԿԱՂԱՆԴՆ ՎԱՐԺԱՊԵՏԻՆ ՀԱՄԱՐ

(ՆՈՐԱՎԷՊ)

1876 տարւոյն վերջին օրն, սպիտակ սաւան մը ծածկած էր երկիրը, և բուքն մաս մը այդ սպիտակ նիւթէն կը փոխադրէր դռանց և պատուհաններու ծերպերէն ներս։

Ընթերցողը, որք առիթ ունեցած են բնակիլ, այն թաղերն ուր գինւոյ չերմեռանդութեան հետ, գինետուններն ալ կաճին, գիտեն թէ՝ ժողովուրդն երբեմն մասնակցելու համար ընդհանուր ոգեւորութեան, օրեր կը հնարէ իրրեւ տօն, որով առիթն ալ կը գտնէ քանի մը գաւաթ աւելի սպառելու։

Տարակուսելի չէ անշուշտ թէ՝ տարւոյն վերջին օրն ամենէն գերազանց տօնն է, և Վլանկայի բնակիչը շատ լաւ գիտեն թէ ինչ կեանք կատանան այդ օրերն իրենց թաղին գինետուններն մինչ մի կողմէն Պօսոյ մօտակայ թաղեցիք, միւս կողմէն Սամաթիոյ բնակիչք, իրարու թեւէ քաշելով կը բոլորուին սեղանի մը քով, ուրախական բաձագանչութիւններով, նշան մը որ կապահովէ մեզ թէ՝ շուկային մէջ կը մնան, ամեն արհեստական անպատշաճութիւնք, որք տարւոյն մէջ տեղի կունենան։

1876ի վերջին օրն, Վլանկայի գինետուններն կը՝փոխադրուէր, արհեստական դասակարգ մը հայրութեան մրմունջներով, լուտանք տեղացնելով նաև օդին դէմ, իբրեւ պատճառ նոյն աւուր առեւտրոյ նուազութեան։ Բարեւներ կը փոխանակէին իրարու, ջերմջի մը շուրջն կեցած մի քանի անձինք, բարձր կամ մեղմ բարկութեան արտայայտիչ խօսքերով, որք անմեղ կատակներով կը վերջանային։ Ներկայից մին աղբատութեան խեղճ վիճակին մի համառօտ նկարագրով, իբրեւ թուսի մեղմեց խստութիւններ, և առիթ տուաւ ոտքի վրայ կանգնած անձերու իրենց ըմբերն հանելով, շրջապատել սեղան մը, որ իւր վրայ կը կրէր օղիի շիշ

---

(18)

ԳԸՉԸԼ ՎԱՍԻՅԷԹՆԱՄԷ

ՄԻԻԷԼԻՑԻ

ԳԱԶԱՎԻԷ ՏԷ ՄՕՆԴԻԷՒՆ

ՄԻԻԹԷՐՃԻՄԻ

ՏԻԳՐԱՆ ԱԳԱՄԵԱՆ

Լաքին մէրգուսմ պէտպախթ գըզ՝ պիւսպիւթին գաթը իւմիտ իթմէյիպ, հէնուզ իւմիտ իթմէյէ սայ իտիյօր իտի իսէ տէ, պու միւշէվվէշ իւմիտ՝ գուվվէթինին մաֆէվգինտէ քէտէր իթմէքտէն մէրգուսմյի մէն իտէմէյօր իտի։

Խասթալըղը նէթիյճէսի հէր նէ տէ օլսա, պունըն՝ ուզուն միւտտէթ տէվամ իտէճէկի չիւպհէսիզ իտի։

Խասթալըգ էյնէ տէօնսէ պիլէ, խասթամիզաճլըգ ուզուն սիւրիւպ, հաֆթալար վէ պէյթի այլարճա տէվամ էյլէյէճէքտի։

Իմտի պու հալին իյճապաթընը թէսվիյէ իտէպիլմէք իչիւն բարա ճիհէթինի նա՞սըլ եարաճաղընը Մարթ տիւշիւնիպ տուրույօր իտի։

Վալիտէսի գըզընը նէ գատար սէվէր իտի իսէ, գըզը տա վալիտէսինի օ գատար սէվէր իտի։

Պու իքի գատրն արասընտա պիր մուհապպէթը հագիգէյէ, պիր բէրէսթիչը միւթէզապիլ մէվճուտ իտի։

Մարթ՝ զարուրէթ ու սէֆալէթտէն՝ քէնտիսի իչիւն տէյիլ, վալիտէսի իչիւն չօգ գօրգույօր իտի, զիրա վալիտէսինին հալի՝ խայլճէ մէսարիֆի իյճապ իթտիրիպ, իչլու մէսարիֆին թէսվիյէսի իսէ մուհալ օլմագ իւզրէ իտի։

Պէտպախթ գըզ պունլարը տիւշիւնտիքճէ, օ ահու կէօզլէրի տօլուպ, կէօզ եաշլարը՝ եանագընտան աշաղա ագըյօր իտի։

Մէրգուսմ գըզ՝ խասթանընն պաղէն սօույան վէ պաղէն աթէշ կիպի եանան էլինի էլէրինին արասընա ալըպ վիրա վիրա էօբէյօր իտի։ լաքին վալիտէսի՝ զայէթ զայրֆ վէ մէճալսըզ պիր հալտէ պուլընտրընտան, մէրգուսմյի նէ կէօրիւր նէ իչտէպիլիր վէ նէ տախի պուսէլէրինին չէվզ ու չիտտէթինի հըսս իտէյօր իտի։

Օ արա ուսուլճաճրգ օտա գարուսը չալընտրընտան, Մարթ գօչտու գարուսը աչը։

Մէրգուսմ գըզ՝ հէքիմին իչէրի կիրէճէկինի իւմիտ իտէր իտի իսէ տէ, իչէրի կիրէն հէքիմ օլմայրպ, «Մարթէն-Բէչէօր» օթէլինին սահիպի իտի։

Մէրգուսմն սօլ էլինտէ, իւզէրի եաղլար վէ բագամար եազըը պիր քեաղտ պուլընրպ, սաղ էլիյլէ պաչընտաքի պէյազ գալիգօթ աշը շարգասընը չըգարտը, վէ քէմալը նէզաքէթլէ կէնճ գըզը սէլամլատը։ Մէրգուսմ օթէլէմինին պէյազ շարգա գօյմասընա սէպէպ՝ քէնտի օթէլինին աշճըրըզընը պինէֆս քէնտիսի իճրա իտիյօր իտի։

7

Օթէլէմ։—Սիզի թաանիզ իթտիմ, ամվ իտէրսինիզ, մա՛տմազէլ։ . . . ուֆաճրգ պիր հիսապլըզ իչիւն կէլտիմ։ . . . պու կիւն հաֆթանընն սօն կիւնիւ տիր, վէ օթէլիմին գախտէսի՝ սէքիզ կիւնտէ պիր թէսվիյէի հիսապ իթմէքտէն իպարէթ իտուկի մալիւմը ալինիզ տիր։ . . . Պու գախտէ հէր քէսէ էյի կէլիյօր։ . . . հիսապ չօղալտրգճա, թէսվիյէսի տէ զօր օլուր, աղըը կէլիր։ . . .

Մարթըն ըէնկի բէք աթմըզ իտի իսէ տէ, հըսս իթտիկի հէյէճանընը եիւզիւնէն պէլլի իթմէմէք իչիւն քէնտիյի թուրմաղա մուվաֆֆագ օլարագ, էլինի հիսապ բուսուլասընա ուզաթտը վէ պիր ազ թիթրէք պիր սէտա իլէ տէտի։

—Բէք ալէա, վէրինիզ։ . . .

Օթէլէմ՝ բագգամլար տօղուսը քեաղըտը անիտէ գըզա թէսլիմ իթտի վէ գըզ տախի տէրհալ քեաղըտըն իւզէրինէ պագտը։

Մարթ։—Պօրճում օն սէքիզ ֆրանգ տը քի, էֆէնտի։ . . .

Օթէլէմ։—Էվվէթ, թամ օն սէքիզ ֆրանգ տը քի, մա՛տմազէլ։ . . . օտա քիրասը իլէ եէմէք։ . . . Պահալը տէյիլ տիր։ . . . «Մարթէն-Բէչէօր» օթէլի՝ էհվէնկէթի իչիւն մաարուֆ տը քի։ . . . վագրա սիզ տէ չօգ պիր չէյ եէմէյօրսընըզ, հէլէ պիչարէ վալիտէնիզ հիչ պիր չէյ եէմէյօր։ . . .

Մարթ։—Բէք ալէա, էֆէնտի, բարանընը չիմտի վէրէճէյիմ։ . . . լութֆէն պիր ազ պուրատա պէքլէ՞րմիսինիզ։ . . .

Օթէլէմ։—Մաշալլահ, նիշիւն պէքլէմէյիմ, մա՛տմազէլ։

Կէնճ գըզ՝ վալիտէսինին օտասընա կէտիպ պիր տօլապ կէօզիւնիւ արաչթըրտը վէ էսկի պիր բարա չըզտանը ալըպ աչտը։

Իչպու չըզտանտա պիր նարօլէոն իլէ պիր գաչ ֆրանգ վար իտի։

Մարթ՝ ճիւզմաթ նէվինտէն օլան պու մէպլաղա պիր նազարը տէհշէթլէ պագգրգտան սօնրա, չըզտանտան նարօլէոնը չըգարարագ քէնտի քէնտիյէ տէտի։

—Սօնու տը պու։ . . . Սաաթըմ իլէ ուֆագ թէֆֆէք միւճէվհէրթըմ տա էմանէթ սանտըղընտա բէհինտէ տիր։ . . . Հալիմիզ նէ՞ օլաճագ։ . . . Ահ, պիչարէ վալիտէճէյիմ։ . . .

Պունը տիյէրէք կէօզլէրի տօլմուչ օլտուղընտան, Մարթ ալէլ աճէլ կէօզ եաշլարընը սիլիպ, տիկէր օտատա օթէլէմինին եանընա ավտէթ իթտի վէ եէրմի ֆրանգլըղը մէրգուսմա թէսլիմէն տէտի։

—Ալընըզ, էֆէ՛նտի։ . . . պօրճումզը նէ իսէ ալըգօյընըզ։ . . .

Օթէլէմ՝ նարօլէոնը ճէպինէ աթտը վէ կէրիյէ իքի ֆրանգ վէրտի վէ պատէհու խասթանընն հալինի սիւալ իտէրէք տէտի։

—Պու սապահ վալիտէնիզ նա՞սըլ տը քի, մա՛տմազէլ։ . . . պիր ազ էյիճէ՞մի տիր։

Մարթ։—Հայը՛ֆ, տէյիլ տիր։ . . . սրթմա պիր ազ տէֆ օլմատըղընտան, բէք զիյատ էնտիչէ վէ վէվէսէ իտիյօրըմ։ . . .

Օթէլէմ։—Հէքիմ հէնուզ կէ՞լմէտի մի։

Մարթ։—Խա՛յր, հէնուզ կէլմէտի։ . . . վէ պու թէէխխիրէ տէ թէճճիւպ իտիյօրըմ։ . . . քէնտիսինէ նէ՞ գատար լիւզում օլտըղընը պարի պիլմէ՞զսէ։ . . .

Օթէլէմ։—Գապահաթ քէնտիսինտէ օլմամը տը։ . . . Մէշղուլիյէթի չօգ տը։ . . . ճէէլէ պիր եէրէ կէօթիւրիլմիշ օլմալը տը։ . . . Նէրէտէ իսէ չիմտի կէլիր։ . . .

Մարթ։—Պէն տէ էօյլէ մէմուլ իտէրիմ։ . . .

Օթէլէմ։—Թասմընը՝ չիմտի կէթիրէյիմ մի։ . . . սէպզէվաթը էյի պիր սըղըր էթի եէմէյիմիզ վար։ . . .

Մարթ։—Թէչէքքիւր իտէրիմ։ . . . հիչ իշթիհամ եօգ տը։

Օթէլէմ —Պէօյլէ քէնտինիզի պըրագմայընը՝ մա՛տմազէլ։ . . . եօրկունըզ իլէ քէտէր տախի պէօյիւք պիր խասթալըգ կիպի ինանը էօյտիւրիր։ . . . Պիր ազ եէմէք եէյինիզ։ . . .

Օթէլէմ։—Մաշալլահ, նիշիւն պէքլէմէյիմ, մա՛տմազէլ։

Կէնճ գըզ՝ վալիտէսինին օտասընա կէտիպ պիր տօլապ կէօզիւնիւ արաչթըրտը վէ էսկի պիր բարա չըզտանը ալըպ աչտը։

Իչպու չըզտանտա պիր նարօլէոն իլէ պիր գաչ ֆրանգ վար իտի։

Մարթ՝ ճիւզմաթ նէվինտէն օլան պու մէպլաղա պիր նազարը տէհշէթլէ պագգրգտան սօնրա, չըզտանտան նարօլէոնը չըգարարագ քէնտի քէնտիյէ տէտի։

—Սօնու տը պու։ . . . Սաաթըմ իլէ ուֆագ թէֆֆէք միւճէվհէրթըմ տա էմանէթ սանտըղընտա բէհինտէ տիր։ . . . Հալիմիզ նէ՞ օլաճագ։ . . . Ահ, պիչարէ վալիտէճէյիմ։ . . .

Պունը տիյէրէք կէօզլէրի տօլմուչ օլտուղընտան, Մարթ ալէլ աճէլ կէօզ եաշլարընը սիլիպ, տիկէր օտատա օթէլէմինին եանընա ավտէթ իթտի վէ եէրմի ֆրանգլըղը մէրգուսմա թէսլիմէն տէտի։

—Ալընըզ, էֆէ՛նտի։ . . . պօրճումզը նէ իսէ ալըգօյընըզ։ . . .

Օթէլէմ՝ նարօլէոնը ճէպինէ աթտը վէ կէրիյէ իքի ֆրանգ վէրտի վէ պատէհու խասթանընն հալինի սիւալ իտէրէք տէտի։

—Պու սապահ վալիտէնիզ նա՞սըլ տը քի, մա՛տմազէլ։ . . . պիր ազ էյիճէ՞մի տիր։

Մարթ։—Հայը՛ֆ, տէյիլ տիր։ . . . սրթմա պիր ազ տէֆ օլմատըղընտան, բէք զիյատ էնտիչէ վէ վէվէսէ իտիյօրըմ։ . . .

Օթէլէմ։—Հէքիմ հէնուզ կէ՞լմէտի մի։

Մարթ։—Խա՛յր, հէնուզ կէլմէտի։ . . . վէ պու թէէխխիրէ տէ թէճճիւպ իտիյօրըմ։ . . . քէնտիսինէ նէ՞ գատար լիւզում օլտըղընը պարի պիլմէ՞զսէ։ . . .

Օթէլէմ։—Գապահաթ քէնտիսինտէ օլմամը տը։ . . . Մէշղուլիյէթի չօգ տը։ . . . ճէէլէ պիր եէրէ կէօթիւրիլմիշ օլմալը տը։ . . . Նէրէտէ իսէ չիմտի կէլիր։ . . .

Մարթ։—Պէն տէ էօյլէ մէմուլ իտէրիմ։ . . .

Օթէլէմ։—Թասմընը՝ չիմտի կէթիրէյիմ մի։ . . . սէպզէվաթը էյի պիր սըղըր էթի եէմէյիմիզ վար։ . . .

Մարթ։—Թէչէքքիւր իտէրիմ։ . . . հիչ իշթիհամ եօգ տը։

Օթէլէմ —Պէօյլէ քէնտինիզի պրրագմայընը՝ մա՛տմազէլ։ . . . եօրկունըզ իլէ քէտէր տախի պէօյիւք պիր խասթալըգ կիպի ինանը էօյտիւրիր։ . . . Պիր ազ եէմէք եէյինիզ։ . . .

(Տեվամ)

մը, մի քանի գաւաթներ, և ուտեստներ պատշաճօրէն յարմարցուած։ Խմեցին մի քանի գաւաթներ իրարու բաղխելով և նոր կեանք և երջանիկ օրեր բարեմաղթելով։

Ոգեւորութիւնն կաւելնար, և մինչեւ ի ժամ մէկ կեանքն կարծես կեռաբ, Վլանկայի մէջ, դունդա գունդ եղեւմուտ կընէին Հայ արեւստաւորք, որոց մէջ փոքր տեղ մը կը գրաւէին Ցոնք, և յարգանքներ փոխանակելով իւրաքանչիւրն կը մեկնէր մի քանի գաւաթ պարպելէ վերջ։

* * *

Վլանկայի՝ Ցունաց Ս. Թորոս եկեղեցւոյն փողոցին մէջ գինետուն մը, նոյն գիշեր անսովոր կերպով լուսազարդեալ էր, թրքական նուագարան մը ուրախութիւնն կը կրկնապատկէր, գաւաթներու շառաչիւնք, սպասաւորաց ձայներն առնթ կուտային ճանաչելու թէ՝ օրն շատ յաճախադէպ չէր, մարդ մը միայն գինետան մի խորշն աննշմարելի կերպով պահուտած, տրտում և վշտահար դիրք մը ունէր, յիսնամեայ մէջքն և սակայն մաղերն տարեաց այդ բեռան ներքեւ ամբողջովին սպիտակացեալ էր, մօրուսին հետ խառն ի խուռն, այդ վշտալի մարդն անսման էր ընդհանուր ուրախութենէն, երբեմն լրագիր մը կառնէր ձեռքն, և ակնարկ մը նետելէ վերջ կը դնէր իւր քով, միւսանգամ կ'առնէր ձեռքն և աչքերուն մթագնելու երեւոյթ մը տալով ուշգին մի կողմ կը նետէր, ձեռքն՝ ի ծնօտ, և ապա ի ճակատն տանելով, ո՞վ էր նա, որոնց կըսպասէր և ի՞նչ կուզէր, հարցում ներ որոց պատասխանք, դատնիքի մը անթափանց քողն տակ ծածկեալ էին։ Գինետան դռնէն ներս մըտաւ բարեձեւ երիտասարդ մը ձեռնոցներն հանելով մօտեցաւ կրակակալին, ակնարկ մը նետեց շուրջն, և մի անկիւնն սրահին մուտք դէմք մը նշմարեց, մօտեցաւ, կանգնեցաւ քովն անծանօթին, որ դեռ ոչ ոք նշմարուած էր, և յարգանօք խօսեցաւ այսպէս։

— Բարի տեսութիւն էֆէնտի, հիւսիսի՞ թէ հարաւի հովը ձեզ հոս մղեց։ Հաւքէօյ և Վլանկա, ո՞րչափ միջոց, և այն այս օդին և այս ատեն։ ընկերացիր ինձ, գոնէ գիշերը մեր տունն անցուկենք։ որչափ երջանիկ եմ թէ՝ կաղնդը պիտի կատարեմ սիրեցեալ վարժապետիս հետ, և զայն պիտի ներկայացնեմ որդւոցս՝ իբրեւ իրենց մեծ հայրն։ օ՜ն պատուելի, օղի մը խմելէ վերջ երթանք միասին տուն։

Անծանօթն ծանօթացաւ անշուշտ ընթերցողին։ վարժապետ մ'էր և նախկին խմբագիր մը, որ այժմ աղքատութիւնն ընկճած էր, իբրեւ ճշմարիտ հետեւանքն ազգին պաշտօնէից։ իսկ վերջինն՝ աչակերտած էր պատուելիին Պալատու վարժարանին մէջ իբր 10 տարի առաջ, և անկից ի վեր գրեթէ տեսողութենէն և յիշողութենէն կորուսած էր։ այժմ, որ տասնամեայ բացակայութենէ վերջ մօտը կը գտնուէր իւր դաստիարակին, ներքին գոհունակութիւն մը կ'զգայր, և կը փափաքէր իւր տունն առաջնորդել՝ ներկայացնելու պատուելիին իւր եօթնամեայ Արշակն և միամեայ Սուրէնն։ Վարժապետը կը թուի թէ իւր խօսակցին միայն վերջին բառերը լսած էր, և քունէ սթափելու նման չտկեց գլուխն և հնգեւտասանամեայ կալանաւորի մը նման ակամայ ժպտով մը պատասխանեց կերկերեալ ձայնիւ։

—Շնորհակալ եմ մեծապէս քու բարեսրտութենէդ։ բայց արդեօք պիտի չնորհ ընե՞ս զքեզ ծանօթացընելու։

—Սիրով, պատուելի։ ես եմ Երուանդն, զոր «կայծակ» անուանեցիր օր մը՝ երբ Խորենացւոյ ողբը կը թարգմանէի և կը լուծէի։

—Աղօտ կերպով կը յիշեմ այդ դէպքն։ բայց կրնաս երեւակայել սիրելի··· սիրելի···

—(Ընդմիջելով) Երուանդ։

—Երուանդ, այո՛, թէ օր մը ես ալ ողբալի պիտի լինիմ, շատ աւելի թշուառ, սեւ մահն, մեծ երանութիւն։

Պատուելիին այս վերջին բառերն հազիւ լսելի եղան, ազի արտասւօք լեցուեցան աչքերն, և կարծես բան կը փնտռէր առանց գտնելու, մինչ գինետան սպասաւորն Երուանդի ակնարկին հնազանդելով երկու գաւաթ գինի բերած էր, զոր մատոյց իւր վշտակիր դասատուին ը սելով։

Ան յարգելի հայր խմենք այս և մեկինք, մեծ է Նախախնամութեան կարողութիւնն

—Օ՜, տարակոյս չունիմ առ այդ։ Ցետ ստիպման··· էֆէնտի խմեց գինին և Երուանդի հետեւեցաւ, զի ձեռքն ուժգին բռնած էր և կը քաշէր։ Գինեպանն նշմարելով թէ անկիւնն ուր նստած էր անծանօթն՝ ծրար մը միայն կար, բացաւ դուռն և Երուանդն ձայնեց որ դեռ նոր հեռացած էր, ըսելով։

—Ուր կը տանիք այդ մարդն, նա խոստացած է այս գիշեր մեզ հետ մնալ օտարական մ'է, պէտք է պատուենք, եթէ դարձեալ պիտի դառնայ լաւ, ապա թէ ոչ այս ծրարն ալ առէք։

Լաւ ըսաւ Երուանդ առնելով ծրարը, մինչ պատուելին կը խնդրէր իրեն յանձնել իւրն, ստացաւ՝ երկայն յառաչ մը արձակեց և քալերը սկսաւ արագել։

Մօտեցան ընակարանի մը բաւական գեղեցիկ յենի—Գարու, ուր ընդ առաջ վազեց իւր հօր մանուկն Արշակ, ծրարներն ստանալով և մանկական լեզուով. բառեր թոթովելով մինչ Սուրէն իւր մօր ձեռքն սանդուխի գլուխն կանգնած էր և կը ճչէր, պաղող ի տես. պատուելին չէր տեսած Արշակ որ իւր ցեխոտ կոշիկներն հանելու զբաղած էր, բայց երբ աշխատութիւնն աւարտեց, դարձաւ միւս կողմն ուր Արշակ փայտեայ ձի մը ի ձեռին կոստոստէր, յանկարծ ոստոստիւնն դադրեցաւ և մանուկը վազեց իւր մօր ըսելով «պոպոլն եկաւ», և արդարեւ դէմք մը որ պոպոլի կը նըմանէր, սենեակն նստեցան սակաւ մի և Երուանդ իւր կինն և զաւակներն ներկայացնելէ վերջ, պէտք եղած յարգանքն ըրաւ վարժապետին։ Ճաշեցին, բոլորուեցան մրգասեղանին շուրջն մի քանի գինի խըմեցին, բայց պատուելիի տրտմութիւնն առաւել կաճէր, որով առիթ կուտար Երուանդն մտատանջութեան մէջ ձգելու։ Նոյն գիշերն, Երուանդ՝ հիւր պիտի երթար իւր կնոջ Վերգինիայ հօր մուն որ եկեղեցւոյ միւս կողմն էր, ըստ սովորութեան, յայնդրդ գիշերն ալ զանոնք ընդունելու, դարձաւ իւր կընոջ և ըսաւ։

—Առ տղաքներն և գնայ հօրդ տունն, թերեւս ես ալ գամ, կառաջնորդեմ ձեզ մինչեւ հոն՝, իմ դաստիարակիս հետ տեսակցելու առիթն շատ թանկագին է, պէտք է մի քանի ժամ առանձին մնանք, իմ կողմէս ներողութիւն յայտնէ ծնողացդ ու··

—(Պատուելին ընդմիջելով) ինձ եղած ընդունելութենէն չատ գոհ եմ, ես պիտի ննջեմ, կը խնդրեմ միասին գացէք, ուրիշ ատեն տեսակցելու պատեհութիւնն պիտի ունենանք կաղաչեմ։

—Ոչ, ըսաւ Երուանդ, չեմ կարող երթալ, և դուք գացէք պատրաստուիլ։

Վարժապետի թախանձանքն չը զօրեց Երուանդն իւր որոշման մէջ կասեցնելու, և Տիկին Վիրգինէ բարեկիրթ մայրն, Երուանդի նշանացի հրահանգի վրայ գնաց հագուիլ, և հագուեցնել Արշակն, որ մինչեւ այն ատեն ահաբեկ լռութեամբ, չէր կրցած ազատ վարժապետին երեսն նայիլ, և այժմ ազատ սենեկի մը մէջ հետաքրքրական հարցումներ կուղղէր իւր մօր պապոլյին նկատմամբ։

Քսան վարկենի մէջ Տիկին Վերգինէ, իւր և որդւոց արդուզարդն աւարտած էր, և սենեակէն ներս մտնելով քաղաքավար կնոջ մը կատարեալ ձեւերով ներողութիւն կը խնդրէր հիւրէն, զինքն առանձին ձգելուն համար, որ անհուն շնորհակալեօք պատասխանեց և Տիկինն հանգիստ մաղթելով մեկնեցաւ Երուանդայ հետ որ մինչեւ փողոցի անկիւնն պիտի ընկերանար ի հեռուստ, իւր դառնալու ատենն զաւակաց դոցիւնն նախատեսելով զոր առիթ պիտի լինէր, իւր հիւրի տեսութենէն զրկուելու և թաղեցւոց ուշադրութիւնն իրենց վրայ հրաւիրելու։

Երուանդ փութաց իւր տունն, ուր պատուելին Մ...ի նոյն աւուր թիւն ի ձեռին, մերթ աչքերն բանալով շարժում մը կընէր, և երբ ներս մտաւ Երուանդ, այսպէս ըսաւ։

—Ճշմարիտ է թէ՝ ժամանակն, կեանքն և ամենայն աշխարհային իրք վաղանցուկ են, իբրեւ զխոտ, մրոքովս կը փոխադրուիմ այն սենեկին մէջ ուր ժամանակաւ կը խմբագրէի թերթս, այնչափ խնամով և նոր տարւոյ առթիւ բանաստեղծականն և իմաստասիրականն իրար խառնելով, յոյս կը ներշնչէի ընթերցողին, իսկ այժմ, այժմ,

—Քիչ կամ շատ ամեն անցեալ իւր լաւ և յուիկողմերն ունի, անցելոյն փորձառութիւնը կը կատարելագործէ զմարդ ապագային մէջ, ակնարկ մը բաւ է պէտք եղած հրահանգն ընդունելու··· իսկ, ներեցէք սիրելի հայր, հարցնեմ թէ՝ Ձեր ճակատն անժամանակ խորշոմներն և յայտնի խռովման արտայայտիչ նշաններն, կ'աւելցնեն հետաքրքրութիւնս, և համարձակութիւն կուտան այս երեկոյեան Ձեր այցելութեան պարագաներու մասին, ըստ բաւականին տեղեկութիւն ըստանալու, կը յուսամ թէ՝ բարեմտաբար պիտի պարզէք անիմանալի գաղտնիքն, և Ձեզ ցաւակից պիտի ունենանք, սիրտ մը որ բաց է միշտ իւր սիրելեաց նկատմամբ։

—Սիրելի Երուանդ, Աստուածային հրաշք կը համարիմ այս առիթն որ սակաւ մի սփոփեց չիմիթ երեւակայութիւնս և խլցեալ սիրտս, թեպէտ բոլորովին անկարող նկարագրելու կեանքիս տխուր պատկերներն, բայց այսքան սիրալիր ընդունելութիւն, և քու ազնիւ և բարի հետաքրքրութիւնդ, քաջութիւն կուտան ինձ, մի քանի խօսքով պարզելու իրաց վիճակն։

Դիտես թէ տասը տարի առաջ կը բնակէի ի Խասդիւղ, և կը դասախօսէի տեղւոյն, Պալատու, Պէշիքթաշի, և Իւսկիւտարու Ս. Խաչի վարժարաններն ըստ բաւականին գոհացուցիչ ամսականաւ, ծնողական կորուստն և զանազան ցաւալի դիպուածք, մղեցին զիս ի խորհուրդ ոժուսնութեան, նկատելով թէ՝ 10 ոսկւոյ չափ ամսական հասոյթ մը բաւական է սակաւանդամ ընտանիք մը խնամել, խորհուրդն՝ քարեկամաց դրդմամբն իրագործեցի, ընտրելով ինձ կենակից մը հաստատ և բարի, հինգ տարիներ անցած էր արդէն երբ գրեթէ երեք զաւակաց հայր եղած էի։ զորս կը խնամէինք անվհատ և անդուլ։

Տարի մը հազիւ անցած էր, երբ օր մը հոգաբարձական փոփոխութեամբ Ուսկիւտարու վարժարանէն կը հրաժարեցնէին զիս, և ձախողութիւնք՝ որք իրարու կը յաջորդեն՝ երկու ամիս վերջ ալ Պէշիքթաշու վարժարանէն և հետեւաբար կանոնաւոր ամսականէ մ'ալ կը զրկեր զիս։ Կը մնար ինձ երկու դպրոց՝ Հասքէօյինն և Պալատուն, ուր ի կը յաճախէի կանոնաւորապէս, ամեն օր վախնալով թէ՝ մի դուցէ լսեմ և ասենցմէ հրաժարելու բօթն։ ժամանակի առաւելութիւնն դիւրութիւն տուաւ ինձ երկասիրելու Քերականութիւն մը ընդարձակ գրաբարլեզուի, որ բաց ի քրիստոնական կանոններու՝ պիտի ունենար և իւր մէջ գրագիտութեան պատմութիւնն և դասերն, օրինակներով և բացատրութեամբք ճոխացեալ, սակայն մեծ և խնամեալ համբերութիւն մը կը պահանջէր։ Գործն յարատեւ աշխատութեամբ ամբողջացաւ մէկ տարուան մէջ, և նշանաւոր դրագէտ մը իւր խնդակցութիւնն և շնորհաւորութիւնն յայտնեց գործիս համար։

Պալատու վարժարանն, որ թաղխորհուրդը կը վարէր մինչեւ այն ատեն, խռովութեան մը պատճառաւ պէտք կըլլար ուլոյն տեսչութեան մը յանձնել, և որպէս կը հետեւի, մեզ ալ կը զրկէին մեր պաշտօնէն՝ աւելի կարող ուսուցիչներ բերել խոստանալով, խոս տում մը որ թաղեցիներու պատրանք մը միայն կընար ըլլալ։ առանց երկարելու ըսեմ թէ՝ միայն մնացի Խասգիւղի վարժարանով ուրկէ 3 ոսկի ստացայ չաբաթական մի քանի ժամ աւելցնելով արդէն եղած դասախօսութեանցս ժամերուն վրայ։ Երեք ոսկին ընտանիքի մը ապրուստին չէր կընար բաւել, բայց դարձեալ գոհ էի երբ նա ալ անպապաղ ստանայի, ցաւալի է երբ պատեմ այն միջոցներն որոնք կըստանայի ամսաթոշակս, ահա պաշտօն մը որ ամեն զբաղումէ յոռի և վատթար էր։ Բաւական ժամանակ չարունակեցինք այս ուղղութեամբ, երբ միւս կողմէն մեկենաս մը կորոնէի գրքիս տպագրութեան համար, քնտանեկան հիւանդութիւն մը առաւել ծանրացուց մեր կենաց պայմաններն և ընտիպուեցանք բաւական գումարի մը փոխառութիւն ընել ցոյց տալով ի փոխարէն մեր ամսաթոշակի կէսն զոր պարտապահանչն կըստանայ ցարդ ամեն ամիս թաղ. խորհրդէ։

Կը մնայ ձեռքս 150 ղրշ. որ ամեն բանի պէտք էր օգտել, բայց այս ձախողուածոց մէջ կնոջս առաքինութիւնն գերազանց է ամեն բանէ, զի այս միջոցս ցաւալի երեւութից ներքեւ կինս օրինակելի ;համբերութեամբ և առաքինական՞համեստութեամբ, կը յուսադրէր զիս և չէր կորուսած իւր զուարթութիւնն, առիթ մը որ փոքրով սերտել տուաւ ինձ իմաստասիրին այն խօսքն թէ՝ առաքինի կինն վերականգնումն է քաջալերեալ տան։ պսակն է իւր առն և թանկագին պատուական գոհարներէ։

Օրբստօրէ պահանչներու հետ թշուառութիւնն կաճէր, տնային պիտոյք, զաւակաց հոգ և այլք պիտի հոգացուէին 150 դահեկան գումարով մը, պէտք եղաւ լրագրական ազգարարութիւն մը ընել, և նոյն գիշերն արդէն Մ...ի մէջ մի քանի տող տեսայ այս իմաստով «դասախօս մը կուզուի Հայերէն և Թուրքերէն լեզուաց, փափաքողք դիմեն ի խմբագրատուն Մ...ի՝»անմիջապէս հետեւեալ առաւօտ կը մտնէի խմբագրատունն ներս, հարցնելու թէ՝ ո՞վ էր որ կը պահանջէր դասախօսը մը, բայց խմբագիր մը նախ ինքզլուխն վերցուց, և ըսաւ դա՞սատու էք։ ձեր ղեկտներն կը մատնէ զայդ, ուրեմն պարապ տեղն հոգնած էք, երէկ թերթն հազիւ խմբագրատունն եղած էր, խումբ խումբ սկսան գալ վարժապետներն, որոց մէջ նուազուրդ կատարուելով շաբաթական 6 ժամ դասախօսութիւն Հայերէնի և Թուրքերէնի, մէկն 200 ղրշ. ստանձնեց։ գլխիկոր հեռացայ այդ տեղէն, խմբագրին ինձ ցոյց տուած սաստէն փախցած ,յուսարեկ կը դառնայի ;մտածելով թէ՝ հիւկօ, ապագան վարժապետին տուած է, և այս դժնդակ ներկան ի՞նչ ապագայ կրնայ ունենալ։ երկու տարիներէ ի վեր այսպէս դրժբաղդ կապրիմ, երբեմն 5—10 ղրշ. ի բացառիկ գործ մ'ալ ընելով, մէջտեղ և ուրախ վիճակիս համար, Վերջին ատեններ Հասքէօյի Թաղ. խորհուրդն, իւր օրինական շրջանը լրացնելով կը հրաժարէր, ալ երեւակայելի է թէ՝ ի՞նչ վիճակի կենթարկուին անոնք, որք հաշիւ ունին եկեղեցւոյն հետ այս վիճակն ցայժմ կը տեւէ և 5 ամսական կը մնայ գանձելի։ երեք օր առաջ գիր մը գրած էի եկեղեցւոյն Աւագերեց Տ. Գէորգ Հօր, կոչումն ընելով իւր բարեսրտութեան, գոնէ եկեղեցւոյ ափսէի հասոյթէն մաս մը տալու, Տէր հայրն որու աչակերտած եմ, ցաւելով պատասխանեց թէ՝ ինք չ'միջամտեր ոեւէ գործի, և թեպէտ կըզգայ տօնական օրերու մէջ ստակի զգալի հարկն, բայց անկարող է ոեւէ ձեռնարկ ընելէ։ Տրտում վերադարձայ մտածելով թէ, կաղանդի ու Ծննդեան տօներու առթիւ ստիպեալ էինք անտանելի թշուառմնալ ընտանեօք, ինչպէս տխուր փորձն հաստատեց։

Գրեթէ տարի մը առաջ ձեռագիր երկասիրութիւնս ցոյց տուած էի, տպագրիչի մը, որ պատասխանած էր թէ՝ քարտիսակազմ ըլլալու պայմանու 20 ոսկւոյ անհրաժեշտ հարկ կար, ուզեցի փոքր փոխարինութեամբ մը վճառել, բայց գինն անյարմար գալով ստիպուեցանք պահել ըստ առաջնոյն։ Այս առաւօտ հետս առած էի զայն, և այժմ այն ծրարին մէջն է, զոր Ձեր հետաքրքրութեան առթիւ եղաւ, տարի միասին մի քանի տպագրատերերու, հեղինակութեան իրաւունքն իսկ բոլորովին ծախելու, անչնչան գումարով մը։ բայց ընդունայն ամեն տեղ շրջելէ վերջ, միջօրէին յուսաբեկ կը դիմէի նախկին աչակերտներէս մին՝ ոն վճառատուն մի քանի ղրուշ խնդրելու՝ Մունդէն վերջ վճարելու պայմանաւ, և սառած ձեռքերով ընդունայն սպասելէ վերջ հոն, ուր առաջնորդած էին ինձ սպասելու համար, պատասխան եկաւ թէ՝ տէրը հոս չէ և արկղակն դիրութիւն չունի ոեւէ բան վճարելու։ արտասուալից հեռացայ, և գերմարդկային ջանքեր ընելէ վերջ, կարող չեղայ մի քանի դահեկան գտնել՝ գէթ տունը ինձոր մը տանելու համար։ Անդգալապէս մի քանի անգամ անցայ այն մրգահանդէսն, որ շուկայէն մինչեւ Մահմուտ Փաշայի զառիվայրի ստորոտը կ'երկարի։ չէի կարող տուն երթալ այս գիշեր, և առանց գիտնալու թէ ցաւ կ'երթամ՝ վիշտը մինչեւ ատ մղեց զիս, և ինքզինքս անծանօթ գինետան մը առաջ տեսնելով ներս մտայ և գինի մը խմելով անկիւն մը կծկուեցայ՝ մտածմանց ովկիանոսին մէջ խորասուզեալ։ Պահ մը վերջը գինեպանն առ իս կոչելով յարգանք բարեւելէ վերջ, թոյլտուութիւն խնդրեցի գիշերն հոն անցնել իբր օտար ոմն նոյն տեղւոյն։ անմիջապէս արտօնութիւն շնորհուեցաւ ինձ, և ես մնացի անկիւնն, առանց գիտնալու թէ ի՞նչ տեղի կունենար շուրջս, և ուր ուրեմն նախախնամութիւն պարգեւեց, Ձեր ազնուութիւնն որ սակաւ մի ամոքեց սրտիս դառնութիւնը։ Ահա համառօտագրութիւնն իմ տարաբաղդ վիճակիս, որ պառանց ոչինչ ծածկելու հաղորդեցի Ձեզ։

Երուանդի, որ մինչեւ ցայն վայր տխրադէմ ունկնդրած էր պատուելիին բանից, այտերէն վար արտասուեցին կաթիլներ գլորեցան, և հինգ վարկեան վերջ, պատասխանեց ձեռքովն աչքերն սրբելով,

—Մի վշտանար այդչափ, վարժապետին կեանքն հիւսուած մ'է թշուառութեան և սգոյ, իսկ նոր տարին փոխանակ նոր կեանքի, նոր թշուառութեան դարագլուխն կը լինի, վիճակն ընդհանուր է, և ես ձեռքէս եկածն չը պիտի զլանամ Ձեզ ամենայն անձնուիրութեամբ։

Նոյն գիշերն մի քանի ժամ խօսակցեցան զանազան նիւթերու վրայ, և պատուելիին սրտին մէջ լոյս նոր ասող մը սկսած էր պլպլալ, և քիչ մը սփոփեալ սրտիւ խօսեցաւ թեպէտ ոչ բոլորովին ուրախ։

Հետեւեալ առաւօտ Երուանդայ առաջին գործն եղած էր մանակի հանգանակութեան մը ձեռնարկել, և արդէն բաւական գոհացուցիչ գումար մը ի ձեռին, կը դառնար իւր տունն մինչ վարժապետն իւր նախաճաշն կընէր, քիչ մը եւս խօսեցան և պատուելիի մեկնելու պահուն Երուանդ ամենայն յարգանօք փոքր ծրար մը կը յանձնէր որու մէջ 600 ղրշ.ի գումարի մը հետ սա տողերն կրող թղթիկ մը կը գտնուէր, «նուէր անկեղծ աչակերտի մը առ իւր սիրեցեալ վարժապետն»։ Պատուելին մեկնեցաւ գոհ և ուրախ շրնորհակալութեան ջերմ բառերով և մի քանի օր վերջ ոտանաւոր մը կը տեսնուէր Մ...ի մէջ, «Նոր տարւոյ հրեշտակն» վերնագրոյն ներքեւ։

Պատուելին մխիթարուեցաւ ըստ կարի և իւր զաւակներով։ օրհնեց զերուանդ և իւր ընտանիքն։

* * *

Մի քանի օրէ ի վեր սկսած է նոր տարին, համադամ կերակրօք, և զանազան մրգօք զարդարուն սեղանի մը շուրջ, քանիներ արդեօք յիշեցին զայն, որ մարդկութեան ամեն համակրանաց արժան է իւր մասնաւոր դիրքին շնորհիւ, վարժապետնորու կեանքի մի իրական պատկերն տեսան ազնիւ ընթերցողք։ Վարժապետի կեանքն 10 տարիներէ ի վեր մխիթարական գոյն մը կրած չէ, նա միշտ դժբաղդ արարած մ'է, տարւոյն մէջ, ամավերջին և տարեգլխուն։

ՀԱՅԿ

ՊԱՆԴՔ ՕՍՍԱՆԻ

Բուսիլի շրմէնտրֆել։ բրյանգօսրնին կէլէճէք գուրասը իշլի։ Էրօռռ պիլէթիրի սաթ ընամամ. խաթէ յէնլէր՝ պու կիւնտէն իթիպարէն հէր կիւն ալաֆիր. սաաթ 10սան էօյլէնտէն սօնդրա սաաթ 3½ա գատար Պանգը Օսմանիտէն միւպայաա։ խտէպիլէճէքէրի իլան օլունուր։

ԹԷՎՃԻՀԱԹ

Այտրն վիլայէթի տէֆթէրտարլըզը՝ Բաթէնթա մէճլիսի ազասընան Խալիտ պէյ հազրէթլէրինէ,

Թօքխանէի Ամիրէ ըուզնամէյ գալէմի միւտիրի Ֆահիզ էֆէնտիյէ բիւթպէի սանիյէ սընֆը միւթէմայիզի,

Պրուսա վիլայէթի Նաֆիա վէ զը բաաթ միւշավիրի ձէմայ պէյէ բիւթպէի սանիյէ սընֆը միւթէմայիզի,

Թօքխանէի Ամիրէ մէքթուպի գալէմի միւտիրի Ազիզ վէ մուհասէպէ գալէմի միւմեյյիզի Քէմալ վէ թէրճէման Գուլումճեան Թումիկէֆ։էրէբ բիւթպէի սանիյէ սընֆը սանիսի,

Զբրաաթ Պանգասը իտարէի մէրքէզիյէսի մուհասէպէճիլիկի՝ Տիվանը Մուհասէպաթ միւմեյյիզլէրինէն Զիւհտի պէյէ,

Բէսիմօ սանճաղը միւթէսարրըֆլըզը՝ բիւթպէի սանիյէ սընֆը սանիսիյէ Ավլոնիա գայմագամը Էսպագը Շաքիր էֆէնտիյէ,

Պաղտատ վիլայէթի Էվրագ միւտիրի Մահմուտ Բամիզ էֆէնտիյէ բիւթպէի սանիյէ սընֆը սանիսի,

Գարասի սանճաղը մուհասէպէճիսի Թէվֆիգ էֆ։յէ բիւթպէի սանիյէ սընֆը սանիսի,

Ճէզաիրը—Պահրը—Սէֆիտ վիլայէթի տախիլինէտ քեսին Պոլհինէթ պիտայէթ մահքէմէսի բիյասէթի՝ միւլազա Թարսուս Թիճարէթ մահքէմէսի բէիսի սապրգ Մէհմէտ Սէյֆի էֆէնտիյէ Թէվֆիհ պույրըլմըշ տրը։

* * *

Ալթընճը (Պաղտատ) օրտուի հիւմայուն սէրպայթարը միրալայ Ալի պէյէ Հիւնճիւ Մէհմէտի,

Սուրիա վիլայէթի մէճլիսը իտարէսի ազասընան վէ միւտերրիսլիքնէն Քէյլանիզատէ Մէհմէտ Սաիտ Քէյլանի էֆէնտիյէ Հիւնճիւ Մէհմէտի,

Բրէվէզատա Աւսթրիա գօնսօլօսը Մ. Վէմիսքէ Յիւնճիւ Մէհմէտի,

Ֆրանսանրն Նիս չէհրինտէ պուլընան մէքթէպին իլքինճի տիրէքթօրը Մ. Շարլ Բուսէլ, վէ Խաբէնտերուն Բուսիա աճէնթէրլիկինտէ պուլընան Սթէֆան Գօհիտանա Հիւնճիւ բիւթպէ Մէհմէտի նիշանը իհսան պույրըլմըշ տրը։

ՏԷՐՍԱՏԷԹ ԹՐԱՄՎԱԾ ՇԻՐՔԷԹԻ

Ռօ-ֆէրման Հէնրի Էլլ

Գեհէր հիսսէ սենէտաթը իչիւն սաղ ադչէ 25 ղրուշ օլմագ իւզրէ 33 նումէրօյը ֆահիզ գուբանրնրն՝ Թրամվայ Շիրքէթինին վէզնէսինտէ թէէտրիյէ օլընաճաղը, վէ ֆագաթ իչպու թէէտրիսթրն իճրա օլընապիլէսի իչիւն 1888 դեկտեմբեր 29/11տէ ինիգատ իտէն մէճլիսը ումումիտէ վէրիլէն գարարլարն մէվգրի իճրայէ վաղը զըմնընտա էվվէլճէ թահվիլաթրն թէտգիգի լազըմ՝ կէլէճէճի՝ ասհապը թահվիլաթա իլան օլընըր։

Պինաէնալէյհ մէճլիսը իտարէնին վէրտիկի գարար մուճիպինճէ, թահվիլաթը մէզքուրէ՝ կէլէճէք ալաքր։ յունվար 1տէն իթիպարէն մէօհրլիւ պաղար իլէ բարէթի օղընմըշ, եանի աչըգ վէ ուճարրահիպի թարաֆրընտան մէօհրլէնմիշ իբրիլիքլէրէ կէչիրիլմիշ օլարագ չիրքէթին վէզնէսինէ թէսլիմ օլընաճագ, վէ պունա մուգապիլ քէնտիլէրինէ իրքի պօրտրօ բեռզտրը վէրիպիպ, պունարտան տախի քէնտի թարաֆլարընտան մէօհրլէնէրէք, պիրի մագպուզ սէնէտի օլարագ քէնտի եանլարընտա գայաճագ վէ տիկէրի չիրքէթին վէզնէսինէ թէրքը օլունաճագ տրը։

Թահվիլաթը մէզքուրէնին էմրը մուայէնէսի՝ թէսլիմ օլունտրգլարը կիւնտէն իթիպարէն պիր այ զարֆընտա իճրա օլունաճագ, վէ ֆահիզ գուբանը՝ միւտտեթը մէզքուրէնին խիթամընտան 8 կիւն սոնրա չիրքէթին վէզնէսինտէ թէէտրիյէ օլունաճագ տրը։

ՄԻՒՏԻՐԻՃԷԹ

Տէրսաատէթ 12/24 դեկտ. 1888

ՏՕԳԹՕՐ ՏԱՏՈՒՐ

Պիրեսսա պազար, գուլագ վէ պրուն խասթա լըգլարընն թէտավիսինտէ քէսպը մէկէբէ իթիմիչ օլան Տօղթօր Տատուր՝ Բարիզ, Լօնդրա վէ Վիէննա պէօյիւք խասթախանէլէրինտէ վէ մէշհուր ուսթալար եանընտա մէզքուրլարը արիզ ու ամիզ թէտգիգ իթիմիչանն սոնրա պու քեբրէ զէհրիմիզէ մուվասէլէթ իտէրէք, Պէյօղլունտա Տօղրու եօլտա Բուսիա սէֆարէթխանէսի իթիթիսլինտէ 447 նումէրօյը մահալատէ իգամէթ իթիմէսէ վէ հէր սապահ այաքր սաաթ 9ատն էօյլէնէ գատար խասթա գապուլէյլէմէսէ տրը։ Քէզա Ամամպօլտա քէօրբիպաշընտա Քիւչիւքեան էճզախանէսինտէ տախի բազարլարատան մնատա հէր կիւն էօյլէնէնէն սօնդրա սաաթ 3տէն 10ա գատար խասթէկեան գապուլ իտէր վէ ազարշնպիչ կիւնլէրի ենէ Քիւչիւքեան էճզախանէսինտէ մէճմանէն խասթամանտէ էվէր։»

ՊՈՍԹԱՅԻ ՏԵՂԵԿ

Պիրեսսա պազար, գուլագ վէ պրուն խասթա լըգլարընն թէտավիսինտէ քէսպը մէկէբէ իթիմիչ օլան Տօղթօր Տատուր՝ Բարիզ, Լօնդրա վէ Վիէննա պէօյիւք խասթախանէլէրինտէ վէ մէշհուր ուսթալար եանընտա մէզքուրլարը արիզ ու ամիզ թէտգիգ իթիմիչանն սոնրա պու քեբրէ զէհրիմիզէ մուվասէլէթ իտէրէք, Պէյօղլունտա Տօղրու եօլտա Բուսիա սէֆարէթխանէսի իթիթիսլինտէ 447 նումէրօյը մահալատէ իգամէթ իթիմէսէ վէ հէր սապահ այաքր սաաթ 9ատն էօյլէնէ գատար խասթա գապուլէյլէմէսէ տրը։ Քէզա Ամամպօլտա քէօրբիպաշընտա Քիւչիւքեան էճզախանէսինտէ տախի բազարլարատան մնատա հէր կիւն էօյլէնէնէն սօնդրա սաաթ 3տէն 10ա գատար խասթէկեան գապուլ իտէր վէ ազարշնպիչ կիւնլէրի ենէ Քիւչիւքեան էճզախանէսինտէ մէճմանէն խասթամանտէ էվէր։»

ՍԱՐՐԱՖԻՏՅԷ

ԷՎՐՈՊԱ. ՊՈՐՍԱՄԸ

Լոնտրա 16 յունվ.

Ինկլ. էհսամը Ինկ. Լիր.	098-1/16
Օսմ. էհսամը աչքլուը	15-1/4
» » գաբանտը	15-5/16
» » Սէրի Ա	28-
» » » Գ	16-1/8
» » » Ս	15-1/8
Օթօման 1871	31-3/4
Օսմանլը Պանգասը	11-1/2
Ռուսկա խթիգրաղը	102-3/8
Մըսրը ռուլ. մուլթահրաէ	31-1/8
» հմթկլաղը	102-3/4
Տախոա Սանկէ Մըսրը	30-
Ռոյ իլտ խթիգրաղը	101-1/2
Մահաուլաթ. էհսամը 1877	-
Գամպիո Բարիզ 3 այ վատէ	25-56-20

—

Բարիզ 16 յունվ.

Ֆրանս. էսկ. 3 % ֆր.	82-92 1/2
» » 4 1/2 %	104-70
Եգիպ. Օսմ. էհսամը աչքլուը	15-30
» » » գաբանտը	15-47 1/2
Մէսպոտէկ	
Սէրի Գ.	-
» Ս.	15-40
Այլամկլի չամէնտրֆէրի	47-50
Օսմանլը Բէժիսի էհսամը	485-
» Պանգասը	541-25
Գրէտի Լիոնէ	633-75
Գրէտի Ֆոնսիէ	1340-
Լիոն ագսիոնը	1335-
Սիվէյիչ ագսիոնը	2230-
Ռուսկա 5 % 1877	101-3/4
Իթալիա էհսամը	95-80
Մըսրը Ֆոնս. մուլթահրաէ	427-50
Եունան 5 % 1873	440-
Գամպիո 3 այ վատէ	25-28

—

Վիէննա 16 յունվ.

Լոնտրա իւզէրինէ գամպիո	121-10
Ռումէլի չամէնտրֆէրի	22-50

—

ԳԱԼԱԹԱ ՊՈՐՍԱՄԸ

էսկ. ռում. տուն ագչ. գաբ.	16-35
» » » էն եուքսէք	16-36
» » » էն ազաղը	16-35
Պու սապահ աչքլուը	16-35
Իսթիգրաղը տախիլի տուն գաբ.	43-28
» » » էն եուքսէք	43-28
» » » էն ազաղը	43-22
» » » աչքլուը	43-30
Մըսրը մուլթահրաէ գաբ.	-
Պու սապահ աչքլուը	-
Սէռի Ա.	28-10
» Պ.	16-10
» Գ.	16-35
Ռումէլի չամէնտրֆէրի	43-12 1/2
Ագչէ ֆիզի	8-
Բէյրօր Ղրշ.	-
Հէվալէսիզ »	12-1/2

—

ՊԱՆԳԱ ԱԳՍԻՈՆԼԱՐԸ

Գրէտի ժէնէրալ	ք.ք. 8-38
Սթամպոլ պանգասը	7-09
Օսսէթէթ ժէնէրալ	4-20
Թրամվայ	4-60

ԱԳԶԵԼԷՐԻՆ ՖԻՍԱԳԸ

Օսմ. Լիրասը 100 ղրշ.տան	Ղէզ Բէ.
Պէյալ մէճիտիյէ ֆարգը	103-32
Մէթալիք »	102-
Պէշլիք »	102-20
Ալթընըզ »	102-20
Ինկլիզ Լիրասը	110-30
Ֆրանսզը ալթունը	87-27
Բօլ	94-10
Գրէմից ալթունը	51-05
Գարպօն գայմէսի	08-48

ԹԱՍԾԻՑ ՔԵԱՂԸՏԸ

20) լիք քեաղըտ	-
50) » »	12-
100) » »	-
500) » »	-
1000)» »	10-10
10000)»	-

ԻԼԱՆԱԹ

ՊԱՊԸ ՍԷՐԱՖԷՐԻՆ
ճանիպը ալիսինտէն

Կիրիտ ֆըրգասը իչիւն միւպայասա օլունաճագ Ինկիլթէրա բէրլինճէրինէ սիմ մէճիտիյէ Եիրմի պիր ղրուշ օ-թուզ բարա հիսապը իլէ պէհէր քի-լոսը եէմ միշ բարայա թալիպի էօհ-տէսինտէ օլուպ, քեանունը սանիի ըումինին Եիրմի պիրինճի կիւնիւ գա-բարը գաթիսի վէրիլէճէկինտէն, ի-թասընա թալիպ օլանլարը մագամը Սէրասքէրի Լէվազիմաթ տաիրէսինե կէլմէլէրի իլան օլունը.

4 քեանունը սանի 1889

3—1

ՊԱՊԸ ՍԷՐԱՖԷՐԻՆ
ճանիպը ալիսինտէն

Բանթալօնլրդ շայադ
4000 մէթրօ
պէհէր մէթրօսը 35 ղրշ.
Սիյահ գալին եասը գալթան
61500 մէթրօ
պէհէր մէթրօսը 1 1/4 ղրշ.
Գրրմըզը չուհա
700 մէթրօ
պէհէր մէթրօսը 30 ղրշ.
Սարը քեպիր թօք ալամէթլի տիւրմէ
70 կրօսա
պէհէր կրօսասը 16 ղրշ.
Պէյալ քեպիր տիւրմէ
35 կրօսա
պէհէր կրօսասը 16 ղրշ.

Ցէօրտունճի օրտուի հիւմայուն իչիւն Երզինկեանտա Թէսլիմ օլունմագ շարթըյլա միւպայասա օլունաճագ պէշ գալէմ եշեա թալիպլէրի էօհտէսինտէ օլտըղընտան մէպքիւբ ֆիյաթլարը թէնզիլի իլէ իթայա թալիպ օլանլարն նիհայէթ պիր հաֆթայա գատար մագամը Սէրասքէրի Լէվազիմաթը Ումումիյէ տաիրէսինէ կէլմէլէրի իլան օլունը.

3 քեանունը սանի 1889

3—2

ՊԱՊԸ ՍԷՐԱՖԷՐԻՆ
ճանիպը ալիսինտէն

Թահնիյէ իտարէսի հասըլթըտան էսմանը Նագտէն վէ բէչինէն ալընարագ սաթըլաճագ իբի եիւզպին քիլօ գալըն քէբէկին պէհէր քի-լոսը տօգուզ բարայա միւշթերիսի էօհտէսինտէ օլուպ քեանունը սանիի ըումինին տօգուզընճը չարշէնպիհ կիւնիւ պիմիւգայէտէ գարարը վէ-րիլէճէկինտէն, իչթիրասընա թալիպ օլանլարը մագամը Սէրասքէրի Լէ-վազիմաթ տաիրէսինէ կէլմէլէրի ի-լան օլունուը.

3 քեանունը սանի 1889

3—2

ՊԱՊԸ ՍԷՐԱՖԷՐԻՆ
ճանիպը ալիսինտէն

Ինչաաթը ասքէրիյէ լազըմէսի ի-չիւն սէնէի հալիյէ քեանունը սանի-սինտէն իթիպարէն պիր սէնէ զարֆընտա միւպայասը իգթիզա խտէճէք ըումթէրիի նուսրօտա չինդ օ-նըն գօնթրաթօյա բարկի օլունմագ իւզրէ միւնագասայա գօնուլարագ չէհրը հալին եէտինճի կիւնիւ դա-բարը գաթիսի վէ երթէսի կիւնիւ եիւզտէ պէշ թէնզիլաթը իճրա վէ գապուլ օլունաճաղընտան, թալիպ օլանլարը Ինչաաթը ասքէրիյէ տա-իրէսինէ կէլմէլէրի իլան օլունը.

2 քեանունը սանի 1889

3—3

ՊԱՊԸ ՍԷՐԱՖԷՐԻՆ
ճանիպը ալիսինտէն

Ինչաաթը ասքէրիյէ լազըմէսի ի-չիւն իչպու քեանունը սանիսինտէն իթիպարէն պիր սէնէ զարֆընտա միւպայասը իգթիզա խտէճէք ին-կիլիզ վէ Ֆրանսզը չիմէնթ օլարը էն-վարնան գօնթրաթօյա բարկիը զըմ-նընտա մէվգրի միւնագասայա գօ-նուլարագ քեանունը սանինին եէ-տինճի ճուսայա էրթէսի կիւնիւ գա-բարը գաթիսի վէ երթէսի կիւնիւ եիւզտէ պէշ թէնզիլաթը իճրա վէ գապուլ օլունաճաղընտան, թալիպ օլանլարը Ինչաաթը ասքէրիյէ տա-իրէսինէ կէլմէլէրի իլան օլունը.

2 քեանունը սանի 1889

3—3

Մէզար Պրունը նամ մահալտէ քեա-ին օլուպ, Թօբխանէի Ամիրէ խտա-բէսինտէ պուլընան կազինօնը միւտ-տէթը գօնթրաթօսը խիթամ պուլ-տըղը վէ իճրա գըլընան միւզայէտէ-սինտէ տախի պիր սէնէլիք իշմարը բէչինէն թէէտիյէ խտիլմէք չարթըյ-լա վէ չէրաիթը սաբրէ իլէ սէնէլի-կինի ալթմըշ պիր լիրաի Օսմանի իչճար իլէ խսթիյաճաբէ թալիպը ախէր զուհուբ խտէրէք, գարարը գաթիսի չէհրը քեանունը սանինին 5ինճի բէնչէնպիհ կիւնիւ վէրիլիպ 100ում 5 զամմը տախի չէհրը մէզ-պուրրն 9ընճը կիւնիւ գապուլ խտի-լէճէկի ճիհէթլէ, իճարը մէզպուրլէ զամմ իլէ մէզքիւր կաղինօր խսթի-ճարա թալիպ օլանլարը եէվմր մէղ-պուրէ տէկին Թօբխանէի Ամիրէ մէճլիսինէ միւրաճաաթի էյլէմէլէրի իլան օլունը.

31 քեանունը էվվել 304

3—3

Զուրէպա խասթախանէսի իչիւն միւպայասընա լիզում կէօրիւնէն 3226 մէթրօ մրգտարը գալին Ամէ-րիգա պէգինին իթիթիաղ օլանան նումունէսի վէճհլէ պէհէր լիպրասը 5 ղրշ. 30 բարատա թալիպի էօհտէ-սինտէ պուլունարընա, վէ չէհրը քեանունը սանինին 5ինճի բէնճէն-պիհ կիւնիւ սաաթ 10ա գատար հէր գաչ բարա վէ 7նճի ճուսայա էրթէսի կիւնիւ 100ում 5 թէնզիլ օ-լունուր իսէ գապուլ օլունուպ, ան-տէն ասնա թէնզիլ գապուլ խտիլմէ-յէճէկինտէ պինտէն, նօգսանը յլա ի-թա իթմէք վէ տահա զիյատէ մա-լիսմամ ալմագ իսթէյէնէրին մէճ-լիսը իտարէի էվգաֆա միւրաճաաթի էյլէմէլէրի.

2 քեանունը սանի 304

3—3

Մաի վէրտ գրէյէ 2, պէհէր ա-թիդ գրէյէսի ղրշ. 380.
Գամարի գրէյէ 6 1/2, պէհէր աթիդ գրէյէսի 130.
Կիւլ սուլը գրէյէ 85, պէհէր ա-թիդ գրէյէսի 4.
Կիւլ եաղը մրսգալ 75, պէհէր մրսգալը 17.

Միւպայասընա լիզում կէօրիւ-նէն պայէատէ նէվէլերի մուրագդամ 4 գալէմ գուրս վէ պուխուր լէ-վազիմինին սէմէնէլերի պէր վէճհը բէ-չին մէճիսի 19 ղրշ.տան իթա գը-լընմագ չարթը վէ միւնագասա բու-սուլաբնտա մուհարրեր չէրաիթը սաբրէ իլէ զիյլէրէրինտէ մուրագդամ ֆիյաթ իլէ թալիպլէրի էօհտէէրին-տէ պուլընարընը վէ չէհրը քա-նունը սանինին 5ինճի բէնճէ. կիւնիւ սաաթ 10ա գատար հէր գաչ բարա վէ 7նճի ճուսայա էրթէսի կիւնիւ 100 տէ 5 թէնզիլ օլընը իսէ գապուլ օ-լընըպ ատտէն սանրա թէնզիլ գապուլ խտիլմէյէճէկինտէ պինտէն, նօգսան-լարը իլէ իթա իթմէք խսթէյէնէրին էվգաֆը հիւմայուն մէճլիսը իտարէ-սինէ միւրաճաաթի էյլէմէլէրի իլան օլունուր.

2 քեանունը սանի 304

3—3

ԱԼԹՈՒՆ ՄԻՏԱԼԵԱԼԱՐ
ՎԷ ԻԹԹԻՀԱՐ ՏԻԲԼՕՄԱԼԱՐԸ

ELIXIR GREZ

Գրնագընա—գօգա վէ ըէբսին իլէ թերթիպ օլունմիշ. ապը. Հեր բասթախանէտէ գուլլանը-լըբ. Ազ կիւն զարֆընտա միյտ ֆէսատլարընը, հազմընզլըղը, միյտ էքզիմիյի, իշթահսըզլըղը, գանսըզլըղը, եիւրեք պուլանթըլարընը տէֆ ի-տէր.

Պու իրատ Բարիզտ Լա Պրիւյէր օգաղընտա 34 նումէրօտա եէզատը Բ. Կրէպ նէզտինտէ վէ պիշմիւտլէ էէզատճըլարտա պուլունը.

ԷՆԳԻՐԸ

ԷՕՄԻԻՐ ՎԷ ԻԶՄԻՐ ՍԻԿՈՒՐԹԱ ԳՈՒՄԲԱՆԵԱՍԸ
1858ԴԷ ՎԻԵՆՆԱՍԱ ՄՈՒԻՍՍԷՍ ՏԻՐ

1887 ԴԵԿՏ. 31ԷՆ ԹԷՎՄԻՆԱԹ ԱԳԶԻՍԻ
86,699,959·12 ֆրանգ

Սիկուրթա իտիլմիշ մէպալիղին եէքիւնիւ
408,448,921·35 ֆրանգ.

Վէֆաթ վագուզը շարթըյլա սիկուրթայա գայտ օլունանլարրն թէսլիմթիւաթը՝ սե-նէվի վերտիբլէրի իւճրէթին (բրիմն) 100ում 25ինէ գատար պալիղ օլմուշ. ապը.
Պէրհայաթ գալմագ շարթըյլա սիկուրթայա գայտ օլունանլարրն թէսլիմթիւաթը՝ սի-կուրթա իթիբլէրի մրգտարը սերմայէրէրին 100ում 41 1/2ինա գատար պալիղ օլմուշ. ապը.
Անդիր գումբանեսընդն իճրա իթիբլի պալըճա չէրաիթ պէրլէճէկը ամի սրը.
Ս. Վէֆաթ վագուզը շարթըյլա սիկուրթա. մէսելա,
35 եաշընա պիր քիսմէ՝ վերէսէսինէ 10,000 ֆրանգլըգ պիր սերմայէ սիկուրթա (թէ-էմին) իթմէգ մէգքիւր սերմայէ ամիտ վերէսէսինէ թէէտիյէ օլունանընը կիտի, միւտտեթը հայաթընտա տա թէսլիմթիւաթընա հիսսէմէնա օլմազ հագգը օլուր.
Բ. Պէրհայաթ գ սրնդ շարթըյլա սիկուրթա. (թախսիսաթ) մէսելա,
Պիր չօճուգ պիր եաշընտա իլէն, սէնէվի 298.30 ֆրանգ իւճրէթ վերտիբլէրէ սիկուր-թայա գօնուլտըգտա, 20 սէնէ սօնրա 10,000 ֆրանգլըգ պիր սերմայէ գէսպը իսթիհգաղ իթտիբէն մատատա, գումբանեսընդն թէսլիմթիւաթընդն տա 100ում 85ինէ հիսսէմէնա օլաճագ. ապը.
Չօճուգլարա թախսիսաթ (տօթասիոն) իչիւն սիկուրթայա գայտ օլունանլարրն թէսլիմ-թիւաթ հիսսէսի՝ սօն իւչ սենէում 100ում 37, վէ 34 12 վէ 41 1/2 օլմուշ. ապը. Մէսելա սիկուրթայա գայտ օլունանլարրդ սիկուրթա իթիբլերի պէհէր 1000 ֆրանգ իչիւն սօն թէվ-զիում 415 ֆրանգլըգ պիր քեար (տիվիտանտ) տպզ իթմիշլեր տիր.
Գարշըլըգ սիկուրթա իչիւն ճիւգի պիր իւճրէթի (բրիմ) տախի վերլիտքտէ, վագուզը վէֆաթ շարթըյլա թէէտիյէ օլրան իւճրէթլեր տախի թէէսիին օլրապիլիր.
Թաֆսիլատը միւբէմմէլէ սպզ իթմէք իչիւն Ցէբասատեթատ ումումի սանէնթ Լիօ-նել Պոնտիէ միւրաճաաթ օլունանլը ապը.
Իտարէխանէի թրնէլ մէյտանընտա Մայէր մազազասընդն 2ինճի գաթընտա ապը.

Գումբանեսընդն պանքերի Մ. Ս. Ա.Տ.Լէր.

ԻՏԱՐԷԻ ՄԱԽՍՈՒՄ

Իչպու 1889 յունվարրն 1ինճի բաղար կիւնիւնտէն իթիպարէն

Քեանունը սանինին 6ինճը ճուսայա կիւնիւ եօրթու օլմազ միւնասէպէթիյլէ Ամալարտան քէօրբիւյէ իլգ վէ քէօրբիւտէն Ամալարա օսն սէֆէրլէր իճրա օլունմայաճագ ապը.

ԱՏԱԼԱՐ ԹԱՐԻԳԻ

Դէպ Լարդոն ուէօքբէյէ

Մը.	Տգ.
2 30	Պ. Ամա, Հէյպէլի, Պուրկազ, Գրնալը.*
2 45	Բէնտիք, Գարթալ, Պ. Ամա, Հէյպէլի, Պուրկազ, Գրնալը, [Պ. Ամատան 3.30ում։*
8	Գարթալ, Պ. Ամա, Հէյպէլի, Պուրկազ, Գրնալը, [Պէզիրէ Ամատան սատթ 8.30ում].

Քէօքբիւտէն Ամալար ճանիպէն

3 45	Գրնալը, Պուրկազ, Հէյպէլի, Պ. Ամա, Գարթալ.
9 45	Գրնալը, Պուրկազ, Հէյպէլի, Պ. Ամա, Գարթալ, Բէնտիք.
10 45	Գրնալը, Պուրկազ, Հէյպէլի, Պ. Ամա.

ԲԱԶԱՐ ԿԻԻՆԼԷՐԻ

Դէպ Լարդոն ուէօքբէյէ

2 30	Բէնտիք, Գարթալ, Պ. Ամա, Հէյպէլի, Պուրկազ, Գրնալը.
8	Բէնտիք, Գարթալ, Պ. Ամա, Հէյպէլի, Պուրկազ, Գրնալը, [Պ. Ամատան 9ում].

Քէօքբիւտէն Դէպ Լարդոն

3 45	Գրնալը, Պուրկազ, Հէյպէլի, Պ. Ամա, Գարթալ, Բէնտիք.
9 45	Գրնալը, Պուրկազ, Հէյպէլի, Պ. Ամա, Գարթալ, Բէնտիք.

Հավա չէտտա լոտօս վէ թիբի գար օլտուղը վագրթի բաղարատան մուտատա կիւնլէրէտ սապահ-լարը Ամալարտան քէօքբիւյէ սաաթ 2.30ում եա-լընըզ պիր սէֆէր վէ ադշամլարը տախի սաաթ 10.15 կէչէրէք քէօքբիւտէն ատալարա եալընըզ պիր սէֆէր իճրա օլունմագ ապը.
Բաղար վէ Էյյամը ատիրէտ ստպտիհլարը քէօքբիւտէն Ամալարա վէ ադշամլարը Ամա-լարտան քէօքբիւյէ իճրա օլրան սէֆէրլէր՝ էյլէ հավալարտա իճրա օլունմայաճագ ապը.

[*] Իչպու սէֆէրլէր յունվարի 16ինճը բաղար երթէսի կիւնիւնտէն իթիպարէն պիրէր չէրսէք էվվել իճրա օլունմագ ապը.

ԴԱՏԸՐԲԻՕԳ ԹԱՐԻԳԻ

Եկվմիթեն Քէօքբիւտէն Մթ.	Եկվմիթեն Գատարքէօյտէն Ս.	Բազար Քէօքբիւտէն Մթ.	Բազար Գատարքէօյտէն Ս.
2 20*	2 20*	2 30	2 3
3	3	3 15	3 15
3 45	3 45	4	4
4 30	4 30	5	5
5 30	5 30	6	6
6	6 30	9	9
9 15	9 45	10	10
10	10	11	11
10 45	10 35	12	12
11 30	11 20		
12	12		

Հավա չէտտա լոտօս վէ թիբի գար օլտուղը կիւնլէրտտ ադշամլարը քէօքբիւտէն վէ գատարքէօյինէն սատթ 12տէ իճրա օլունան սէ-ֆէրլէր պիրէր էյյրէք էվվէլ իճրա օլունաճաճ ապը.
Գատարքէօյինէ իչլէյէն 3 վէ 4 նումէրօ վա-բբրարտան պիրինին հասպէլ իյճապ թաաթիլի թագտիրիտտ, պունդն եէրինէ թէսլին օլուն-ճագ վաբբրարտա քէսբէթը իպտիհամլա եօլճու-լարը բահարդը օյմամամլարը մագսէտինէ մէպ-նի սօնրատան թախսիս օլրան վաբբրը բօս-թաբը քէօքբիւտէն 11.30 սեֆէրինէ թէսատիֆ թիթիկի կիւնլէրտտ սաաթ 11.15 կէչէրէք վէ սօն բօսթայա թէսատիֆ թիթիկի կիւնլէրտտ տախի 11.45 կէչէրէք ադշամլարը քէօքբիւտէն պիրէր ֆազլա վաբբր գալտրբրլուճագ ապը.
Բաղար կիւնլէրինտէն մատատա եէվմիյէ քէօք-բիւտէն սաաթ 6տա վէ Գատարքէօյինտէն սատ-թ 6.30տա իճրա օլրան սէֆէրլէր ճուսայա կիւնլէրի իճրա օլունմայաճագ ապը.

ՀԱՅՏԱՐ ԲԱՇԱ ԹԱՐԻԳԻ

Շըմէնտֆէր իտարէսի իլանընա նազարէն լե-տէլ կիմագ թատիլ օլունը.

Իզմիր ՀԸԴԴՈՒԼԸԹԱ
Դէ-Ռիեսաբզ
ՔԻԷՔԲԻԼԴԷՆ

Մը.	Տգ.	Գիմ.	Նօ
3 40	Իզմիտէ կիտէն		2
7 40	Իզմիտէ կիտէն		4
10 55	Բէնտիք »		6

Հայտար Բաշտան

4 25	Բէնտիքտէն կէլէն	1
8 30	Իզմիտէն կէլէն	3
11 40	Իզմիտէն կէլէն	5

ԷԱ. ՐՕՒԷՆՆԷՍ

ՀԱՐԻԳԷ ԳԱՐԸՆԸ ՍԻԿՈՒՐԹԱ ԳՈՒՄԲԱՆԵԱՍԸ
1837ԴԷ ԹԷԷՍԻՍ

Սերմայէ	4,000,000
Գօնթրաթ ը Բրիմ	4,000,000
Սենէվի Բիրիմ	600,000
Շիմտիյէ գատար թէէտիյէ իթիմէ թաղմինաթ	30,000,000

Բարիզին եմլաք իւզերինէ իգրագ իտէն Գրէտի Ֆոնսիէ տը Ֆրանս պանգասորդն էմ-լաքլարընդն սիկուրթասընը տերէօհտ իտէն սալիհ իւլ պէյան գումբանեսանդն պիր սէնէյի միւթեմամազ Մէսմուիրը մահրուսատ տախի հարիգէ գարշը մուամալէ իճրա իտէ-կէլմէյէսի իչիւն պու քերէ Մ. Շէհիրլեան ֆշթիրաք էյլէմիշ տիր. Պատէմա մէգքիւր թ-տարէատ զայէթ էհվէն ֆիյաթ վէ շէրաիթը միւթեմտիլէ իլէ խանէ վէ մնգելէա վէ էշեա սուրէի թիւճարիյէ սիկուրթա իտուզ՝ ասկայոր մէսալիհին տօղրուտան տօղրույա միւ-բաճաաթլարընտա հասրլ օլուճագ բրիմտէն եիւզտէ 3 թէրք իտէճէկի վէ դազա վու-գունտէ տերգաղ թաղմին իտէճէկինի թէտհհիւտ իտէր.
Միւտիրիյէթը ումումի Դարաթատա իզմիրի օղրլ խանընատա Ն0. 10
Սթամպօլտա շիպէսի՝ Իսկի-Ֆազաթիյէ գուբրպինտէ Ն. 50 ատրրաֆ Մարտիկ Էսպէրան
Աթինատա Ա. Բանտա վէ Ն. Գուբրս
Իսքենտէրիյէտէ՝ Ս. Բ. Իզմիրլիտես.

ՐՕՊԷՆՍՕՆ

ՖԷՎԳԷԼԱՏԷ ԷՀՎԷՆԻՑԷԹ

Սարսափելի Սուլթան Մահմուտ Հասատէմամը հետ մոլեգին մարտի մէջ գտնվելու ատեն։

Բուլգարիա վէ Էնգլիսիայի նամ թանկրէրէրին պէօ-սիրք ատէրօրը.

Լիթիգրաֆատ Ինչիւ Էնկլանէ Միւրաճաաթ.

Գատիմ վէ մնարուֆ օլան իչպու տէբ՝ Էվրօբանդն պիլտար միւթթէլիֆէսինտէն սօն մօտա Էնվաի էմրատա վէ էշեա, եանի գատրնլարա վէ էրբէբլէրէ վէ չօճուգլարա մախսուս չէմնիյէ, ֆանէլա, չօրապ, ֆրէնկ կէօմլէյի, եունտան եօրսէ չաբէթէրը, ժերսէյ վէ եունտան եօրսէ օմուզ վէ պաշ եօրթիւլէրի, իշլէմէլի վէ իշլէմէսիզ գազմիր միսօլար, Էնվաի նէֆիս մէնտիլլէր, պայուն պաղլարը, զարիֆ պասթօնլար վէ սպիրէ ճէլպ իտուզ ֆէվգէլադայէ էշկէն ֆիյաթլար իլէ թօքատան վէ բէբուաբէնտէ սաթմագա օլատուղը, վէ սաթրլան էշեա վէ էմթատանդն զէրաֆէթ, նէֆսատէթ վէ մեթանէթի իլէ էշկենիյէթլէրինին ֆէվգէլատէրլիկի վէ ռէգաբէթ միւմքին օլամատաճաղը վէ ատէթա ֆիպարիգա ֆիյաթլարընտա սաթրլրբրլարը սայարբրմագ իչիւն մէգքիւր ՐՕՊԷՆՍՕՆ նամ պէօրիւք տէբօր պիր սէֆա զիյարէթ իթմէք քիֆայէթ էյլէյէճէկի, վէ թէշրիֆէթ վէ միւպարատ էշեայա բաղպէճ պուլյուրճագ զէվաթը քիրտանդն եզէր ճիհէթ մէճմուուն վէ խօշնուտ գալաճագլարը իլան օլունը.

Ֆիյաթլար մագթու տը. լիրատ Օսմանի 108 գրուշա գապուլ օլունը.

ՀԱՅՏԱՐ ԲԱՇԱ ՇԸՄԷՆՏԸՖԷՐԻ

1888 Բուսի Նոյմ. 8 ալաֆր. Նոյմ. 20տէն իթիպարէն

ԱԶԻՄԷԹ

Թրէն նում.		2	4	6			Փիլոմէթրօ հիսապը իկի մէճ. մէճ.
Սթասիօն		Էշեա վէ եօլճու	Էշեա վէ եօլճու	եօլճու			
Հէրիրիտէն		3 40	7 40	10 55			
Հայտար բաշտան		4 15	8 18	11 30			
Գր բլ թօփրաք	միւվ.	4 21	8 24	11 36			2 628
	ազի.	4 23	8 26	11 38			
Ֆ ի ա. քէօշէսի	միւվ.						3 210
	ազի.						
Կէօզ թէբէ	միւվ.	4 30	8 33	11 45			5 15
	ազի.	4 32	8 35	11 47			
Էրէն քէոյ	միւվ.	4 35	8 38	11 50			6 —
	ազի.	4 38	8 40	11 54			
Պօսթանճը	միւվ.	4 44	8 46	12			9 —
	ազի.	4 47	8 48	12 02			
Մալթէբէ	միւվ.	4 57	8 58	12 12			14 —
	ազի.	5	9	12 14			
Գարթալ	միւվ.	5 13	9 13	12 27			20 50
	ազի.	5 16	9 15	12 29			
Բէնտիք	միւվ.	5 24	9 23	12 37			24 50
	ազի.	5 33	9 32				
Թուզլա	միւվ.	5 53	9 52				34 75
	ազի.	5 56	9 55				
Կէյպիզէ	միւվ.	6 15	10 14				44 25
	ազի.	6 19	10 17				
Տիլ Իսկէլէսի	միւվ.	6 49	10 47				55 25
	ազի.	6 51	10 49				
Թավշանճըլ	միւվ.	6 59	10 57				59 25
	ազի.	7 01	10 59				
Հէրէքէ	միւվ.	7 40	11 08				63 75
	ազի.	7 12	11 10				
Եարբմճա	միւվ.	7 36	11 34				73 50
	ազի.	7 38	11 36				
Թիւթ. Զիքթիլիք	միւվ.	7 53	11 51				79 75
	ազի.	7 56	11 53				
ԻԶՄԻՏԷ	միւվ	8 18	12 15				91 —

ԱՎՏԷԹ

Թրէն նում		1	3	5	7	9	11		Փիլոմէթրօ հիսապը իկի մէճ. մէճ.
Սթասիօն		եօլճու	Էշեա վէ եօլճու	Էշեա վէ եօլճու	եօլճու	եօլճու	եօլճու		
Իզմիտէտէն			4 20	7 30					
Թիւթ. Զիքթիլիք	միւվ.		4 42	7 52					
	ազի.		4 44	7 54					11 25
Եարբմճա	միւվ.		4 59	8 09					
	ազի.		5 01	8 11					17 50
Հէրէքէ	միւվ.		5 2	8 35					
	ազի.		5 27	8 37					27 25
Թավշանճըլ	միւվ.		5 36	8 46					
	ազի.		5 38	8 48					31 75
Էրէ Իսկէլէսի	միւվ.		5 46	8 56					
	ազի.		5 48	8 58					35 75
Կէյպիզէ	միւվ.		6 18	9 28					
	ազի.		6 22	9 31					46 75
Թուզլա	միւվ.		6 41	9 50					
	ազի.		6 43	9 53					56 25
Բէնտիք	միւվ.		7 03	10 13					
	ազի.	3 05	7 10	10 20					66 50
Գարթալ	միւվ.	3 13	7 13	10 28					
	ազի.	3 15	7 20	10 30					70 50
Մալթէբէ	միւվ.	3 28	7 33	10 43					
	ազի.	3 30	7 35	10 45					77 —
Պօսթանճը	միւվ.	3 40	7 45	10 55					
	ազի.	3 42	7 47	10 57					82 —
Էրէն քէօյ	միւվ.	3 48	7 53	11 03					
	ազի.	3 51	7 55	11 05					85 —
Կէօզ թէբէ	միւվ.	3 54	7 58	11 08					
	ազի.	3 56	8	11 10					85 850
Ֆէնէր քէօշէսի	միւվ.								
	ազի.								87 790
Գրզզլ թօփրաք	միւվ.	4 03	8 07	11 17					
	ազի.	4 05	8 09	11 19					88 372
Հայտար Բաշա	միւվ.	4 11	8 15	11 25					
» » վաբբր	ազի.	4 25	8 30	11 40					91 —

ՄՈՒՎԱՖԱՖԱԳԸՅԷԹԸ

ԱԶԻՄԻՒ ՈՒՄՈՒՄԻՑԻ

Բէբուռնին գօգա ադաճընատա մուխթէճ ՄԱՐԻԱՆԻ ՇԱՐԱՊԸ՝ վիճաճատա էն զիյատէ գուվվէթ վէրտճի (թօնիք) պիր մուտիճէ օլուպ, սէս սընրրլարընա, վէ հազմ՝ վէ նէֆէս ալէթլէրինէ տախի խայլիտէն խայլի հայատի վէ գուվվէթի վէրիր. Մէգքիւր շարապ գընագընա կիպի հարաբէթ վէր-մէյիպ, գանսըզլըղա գաբզը օլան իլանճարրն տա էն ալէատ օլուուղընտան, գընագընայա միւբէճ-ճահ ապը. Իչիմի թանիլը օլուուղընտան, սուճֆրարատա տա շարապ եէրինէ գուլլանըլմագա պաշ-լանմազ վէ պեպլէճէ հոշ պիր սուրէթտ վիճաուտա գուվվէթի վէ սրհհէթ վէրմէքտտ պուլընմազ ապը. Բէզալիք պու շարապ էրքէքլէրին իգթիհարբզլեղընը տէֆ իթտիկի կիպի, էն զարբի ա-տատարա տախի կենճէլիք գուվվէթի վէրիր.

Պու շարապրն մուճիճի՝ Բարիզտ Պուլվար Հօսմանատա 41 նումէրօտա գօգայը էն էվվէլ հէր քէսին գուլլանապիլէճէկ պիր հալէ գօյտ Մարիանի էճզախանէսի օլուպ, թիւրքիա իչիւն ատճէն-թէէ ումումիպի տէ Ցէբասատեթատ Գանճիք Պիրատէրլէրին ինկիլիզ էճզախանէսի տիր.